ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Մէջիտիէ 20 դուրուշտան

ՍԹԱՄՊՈԼ ԻՉԻՆ

Պիր սէնէլիք . . . . . 180 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 90 »
Իւչ այլըգ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՆ

Բօսթա իլէ իրսալ օլունճաղլար իչիւն

Պիր սէնէլիք . . . . . 220 ղրշ.
Ալթը այլըգ . . . . . 110 »

30 Բարա

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՄԵՐ

ՄԷՎԱՏՏԸ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱԻՐԷՑԻ ՀԱՄԻ ԵՎ ԷՎՄԻ ԶԱԶԷԹԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթըրը իչիւն

1 վէ 2 վէ Շինէի սահիֆէյէ 8 ղրշ.
Գիւնէիւ սահիֆէյէ . . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումուրու սարրաֆիյէյէ այիտ.
2 վէ Շիւնէիւ սահիֆէյէրէ . 6 ղրշ.
Գիւնէիւ սահիֆէյէ . . . . 4 »
Զիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ ջէյրը։
Մէվատտը նամիյա տայիր պէնտլէր մէհէմանէն գապուլ օլունաճագ վէ ուէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայաճագ։

30 Բարա

Իտարէխանէսի վէ մանթալասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունաճաղը կիպի, քեաֆիֆէյի մէքթաթիպին տախի անրը նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՍԻԹԱՆԷ 24 ՓԵՏՐՈՒԱՐ

ԿԻՒՆԼԻՒԲ ՀԱՎԱՏԻՍ

ԳՐՈՒՍԱՏԱ ԲՐԷՆՍ ԲԱՖԻՎԻԼ

Շեհրը մէղքիւր մուխպիրիմիզտէն փետր. 22 թարիխէյէ, Բրէնս Բաֆիվիլ վագը օլան գապուլիէթը հագդընտա աթիտէքի մէքթուպ թարաֆը-մըզա եաղըլմըշ տըր.

Ալէմանիա սէֆարէթը մախսուսէի ֆէվգէլատէսի բէյսի բրէնս ՆԷթօան Բաֆիվիլ՝ փետրուարրն 20ինճի ճումա իրթէսի կիճէսի սաաթ 2 բառատէլերինտէ Պրատաեա վիւրուտ իտուպ, սաաթ 3տէ տոզրուճա Մ. Օկիսթ Պուօթրն օթէլինէ նիւզուլ իթմիշ տիր։ Բրէնս Բաֆիվիլէ իյֆաի բասիմէի խօշամէտի իյէմէք իւզրէ միլէթիմիզ Գաթօլիկ սերբիագորսանընտան Ֆաշ. Պետրոս Թիլքեան իլէ Յակսբ վարդապետ՝ Թօքճեան Անտոն էֆէնտիյի Թէրճէման մագամընտա պէրապէր ալարագ, արապայա բաքիպէն բրէնսը միւշարիւէյին օթէլինէ ազիմէթ իթմիշլեր տիր։ Իյպու էտահ մէրաուիմը խօշամէտի 10 տագրգա գատար տեվամ իթմիշ տիր։

Փետրուարրն 21ինճի բազար սապահասը բրէնս Բաֆիվիլ՝ մայէթիլէ պէրապէր Ֆրանսըզ քիլիսէսինէ կիթմիշ, վէ պատէհու էպնիյէի աթիգա վէ ճէվմիլի զիեարէթ իթիբարէն սօնդրա, հիւքիւմէթ գոնաղընա կիտուպ, օրատա իհթիրամաթը ֆաֆիգա իլէ գապուլ օլունմուշ, վէ մուախարբէն վալի բաշա հազրէթլերի տախի բրէնսը միւշարիւէյէ իսթէի վիզիթա իթմիշ տիր։ Օ ազշամը բրէնս Բաֆիվիլ վալի բաշա թարաֆընտան Օսմանը թէաթրոսընա տավէթ օլունուպ, տէֆնէլէր, պայրագլար վէ գանտիլէրլէ տոնանտըրմըշ օլան մէղքիւր թէաթրոտա սաաթ 1 պուչուգ բատէլերինտէ իհրամ յուպիյաթա պաշլանըմըշ, վէ լուպիյաթը մէղքիւրէ Շիլէրին Պէնէտիքտէ նամմէյհուր օեունընտան իպարէթիպուլունմուշ տըր։ Իլք բէյրատէնին խիթամ պուլաճագ էսնալարընտա, բրէնս Բաֆիվիլ կէլիպ, վալի բաշայա մախսուս օլան օճաքա գուլուա իթիրկի կիպի, մաեէթի իլէ պաղը եավէրան վէ միւթէպէր գօնսօլօսլար տա՝տիկէր լօճալարա օթուրմուշլար տըր։ Մէղքիւր թէաթրոմիւթէպէր ֆամիլեալարա խընամախընճ տօյմուշ իտի։ Իքինճի բէրատէ Այէմանիա մարշը թէրէնիմ օլունուպ, պիւթիւն հազրուն էլ չըրբմըշլար տըր։ Մէղքիւր իքինճի բէրատէ գաբանտըղը սրրաատա տախի պիր Օսմանը մարշը չալընմըշ տըր։ Յամիուն՝ էրմէնի ազգէրլերինի տէրճէճի զայէտ ալգըշամըշ օլուպ, պու ազգէրլերին մէղքիւր սուզիշի օեունը սահիհէն չալանը մէտոտ ու սէնա պիր մէհարէթլի իճրա իթիտիքլերի նագապիլը ինքեար տըր։

Իքինճի բէրատէնին խիթամընտա, բրէնս Բաֆիվիլ՝ վալի բաշանըն ըօճասընա կէլիպ վիզիթա վէրմիշ, վէ վալի բաշա հազրէթլերի տախի իտէի վիզիթա իրլէմիշ տիր։ Իչիւնճիւ բէրատէնին խիթամընտա վալի բաշա թէաթրոտան տըշարը չէգտըղը կիպի, բրէնս իլէ մայէթի տախի թէչէքքիւրաթը ազիմէ իլէ սաաթ 3 սուլարընտա մէղքիւր թէաթրոտան մէֆարէգաթ իթմիշլեր տիր։

Պրուսա տառչնորդը Գեր. Բարթուղիմէոս սէրբիագոպոս տիւնքի բազար կիւնիւ քէնտիսինէ վիզիթա վէրէճէյինէ տաիր բրէնս Բաֆիվիլէ խապէր կէօնտէրմիշ իտի փսէ տէ, բրէնսը միւշարիւէյէ չէօլլէ ճէվապ վէրմիշ տիր։ «Մերբիսգ ոպոսը միւշարիւէյէ պէնիմ իչիւն պիհուզուր օլմասըն» տէեէրէք պու վիզիթա խապէրինէ պէեանը թէչէքքիւր իթմէքլէ պէրապէր գապուլ իթմէմիշ իտի։ Բրէնս Բաֆիվիլ պու սապահ (բազար երթէսի) քէնտիսինէ վիզիթա վէրէճէկինի Բարթուղիմէոս Սրբազանա խապէր վէրմէսի իւզէրինէ, Առաջնորդարանը եօգարբքի պէօյիւք գարուսը աչըլմըշ, մէղքիւր գարուտան թա առաջնորդարանա գատար մէքթէպ չօճուգլարը՝ ելլէրինտէ զէյթին տալարը պուլունտուղը վէ պէեազ շոպէրէր տախի կէյինիպ սաֆպէսթէի իհթիրամ օլտուգլարը հալտէ սէֆարէթը մախսուսէթէ մունթազըր իտիլէր։ Օ արա հէյէթը սէֆարէթի 4 արապա իլէ վիւրուտ իթմիշ օլուպ, պիրինճի արապատա պիրթապ բրէնս Բաֆիվիլ իլէ եավէրանը հազրէթը Շեհրիյարիտէն Ահմէտ պէյ վէ Ալէմանիա գոնսօլոսը Մ. Շոլէր պուլունմագատ իտի, վէ արգասընտան երինէ եավէրանը Շահանէտէն խայրի պէյ էսպսիվար կիթմէքտէ, վէ իքինճի արապատա բրէնսը միւշարիւէյինէ մախտումը իլէ սաիրլերի վէ օ պիր արապալարատա տախի թէքմիլ մայէթ պուլունմագատ իտի։ Առաջնորդարան գարուսընա վիւրուտ իտինճէ Շապանեան էֆէնտի թէրճէման մագամընտա իլէրու երիրիմիշ, վէ Գեր. Բարթուղիմէոս Սրբազան իսէ գարունըն պիր եանընտա տուրարագ սէֆարէթը մախսուսէի միւշարիւէյալը իսթիգպալ իթմիշ, վէ աթիալը երմէնիան էնվահ նազմէլէր թէրէնիւմ վէ թէղանիւմինէ իպթիտար իլէմիշլեր տիր։ Բրէնս Բաֆիվիլ՝ իքի թարաֆը սէլամլաշարգտան սօնրա Սրբազանը միւշարիւէյին էլինի թուրմուշ, վէ բազար կիւնիւ ագշամա գատար հէր եէրէ զիյարէթէ մէնգաուր օլուպ քէնտիսինէ պիզզարուր վիզիթա վէրէմիշ օլտուղունտան տօղայը պէեանը թէէսիֆ վէ թէղզիր իլէմիշ տիր։ Թէրճէման Շապանեան էֆէնտի պու սէօղլերի թէրճէմէ իթմիշ, վէ պունուն իւզէրինէ բրէնս Բաֆիվիլ իլէ Գեր. Բարթուղիմէոս Սրբազան վէ եավէր Ահմէտ պէյ վէ Մ. Շոլէր Առաջնորդարանը օտասընա կիրմիշլեր տիր։

Բրէնսը միւշարիւէյի՝ իլք էվվէլ Բարթուղիմէոս Սրբազանը գաչ սէնէտէն պէրու Պրուսա առաջնորդլըղը իհթիմէքտէ օլտուղունու սիւվալ իթմիշ, վէ Սրբազանը միւշարիւէյի պունա ճէվապ վէրմիշ տիր։ Շեհրը մէղքիւրը մէվգի ու վազիյէթինտէն վէ ֆէյզ ու պէրէքէթինտէն վէ գաբլըճա սուլրընտան պահս օլունտրգտան սօնրա, բրէնս Բաֆիվիլ՝ Պրուսատա նէ գատար էրմէնի պուլունտուղընը սիւվալ իթմիշ, վէ պու կիպի պաղը միւսահէպէթտէ պուլունուլտուգտան սօնպրա, իքրամլար օլունմուշ, վէ բրէնսը միւշարիւէյի՝ եարըմ սահաթտան զիեատէ առաջնորդարանտա օթուրարագ, պէեանը թէչէքքիւրաթը ազիմէ իլէ հարէքէթ իտէճէկի սրրատա, Գեր. Բարթուղիմէոս Սրբազան իատէի վիզիթա իտէճէկինի բրէնսէ թէքբար պէեան իթիբարէտ, երինէ բրէնս Բաֆիվիլ՝ քէնտի եօլճու օլուպ նէ վագթ պուլունուպ պուլունմայաճաղընը պիլմէտիկինի իթեանլէ, մէմնունիյէթինի պատել պէեան օրատան տիչարը չըգմըշ, վէ Սրբազանը միւշարիւէյի՝ բրէնս Բաֆիվիլ իլէ էլ էլէ վերմիշ օլտուղու հալտէ, գաբուլա գատար կէլիպ օրատա տուվա իթմէէ պաչլամըշ, վէ բրէնս Բաֆիվիլ տախի Սրբազանն ռուվալարընա պէեանը թէչէքքիւր էյլէմիշ տիր։

Իչթէ պէօյլէճէ Առաջնորդարանտա պէօյիւք վէ չաչալը պիր հիւանի գապուլիէթի իճրա օլունտուգտան սօնրա, բրէնս Բաֆիվիլ մայէթիլէ միւքարէգաթ իտէրէք, պէլէտիյէի զիյարէթ իթմիշ վէ պու կիւն տէ վալի բաշա հազրէթլերի թարաֆընտան թատմա տավէթ օլունմուշ տըր։

Սէլանիքին շըմալը ղարպի հուսուսընտա գալը մահալլերին ասաքիրը մուհաֆըզասընը սրթըրմաղ իչիւն իգմիր իլէ հէվալիսին տէն ասաքիրըՇահանէնին Սէլանիքէ նագլի խուսուսընտա Հարպիյէ նէզարէթի՝ պաղը վարօր գումբարնիալարընա իբրահիմ միւղաքէրաթտա պուլունուլօր։

—

Բիվալէթէ կէօրէ, Բուսիա հիւքիւմէթի Ա. Սթէֆանօղլն Բուսիա թարաֆընտան իշղալը էնանընտա կրան տիւգ Նիգօլանըն գարիյէի մէղքիւրէտէ իգամէթ իթտիկի խանէյի սաթըն ալմագ իւզրէ։ Մ. Շնայտրը իլէ միւգաքէրէյէ կիրիշմիշ իմիշ։ Անլաշըլմըշընա կէօրէ, Բուսիա հիւքիւմէթինին նիյէթի՝ խանէի մէղդուրը երզըպ, երէրինէ Պերլին ահանամէսինին իմզալանմասընա պիր եատիկեար օլմագ իւզրէ, օրատա պիր էսէր բէքզ իմտիրմէքտէն իպարէթ իմիշ։

—

Կէչէն ճումա էրթէսի կիւնիւ 250 թանէլթօլօգ Մուլը նամ եունան սեֆինէսինին լիմանընմըզա վասըլ օլմուշ օլտըղընը տիւնքի նիսսէսիմիզտէ եազմըշ իտիք։

Պու պապտէ ալտըղըմըզ մալիւմաթը սխիրէյէ կէօրէ, լիման բէյսի Տիլվէր բաշա հազրէթլերի՝ քիւչիւք պիր վարօրա բաքիպէն Դավազա կիթմիշ, վէ մէղքիւր սեֆինէյի եէտէյինէ ալըպ Պողազտան տըշարը չըգարմասընը թալէ նամ պէյլիք վարօրընա էմր էթմիշ տիր։ Պու էմր տէրհալ իճրա օլունմուշ օլտուղընտան, մէղքիւր եունան սեֆինէսի օագշամսը պողազտան հարէքէթ իթմիշ տիր։

—

—Մէմալիքի Շահանէտէ էսլիհա իտխալի հագգընտա պիր նէգամնամէ թէրթիպ իթմէք իւզրէ ճէմիյէթը լուսումիյէ վէ սէֆարէթի թէրճէմանլարընտան միւրէքքէպ թէչէքքիւլ իտէն գօմիսիօն պու քէրրէ իքմալը վագիֆէ իտէրէք, էվվօրա տէվէթլերինէն պազըլարընը օրտուլարընտա գուլարնըլմագտա օլան էսլիհա միսթեսնա օլարագ, հէր նէվ էսլիհանը մէմալիքը Շահանէյէ իտխալ օլընապիլէճէյինէ, վէ մանճէֆլերի օն սանթրմէթրօտան զիյատէ ուզունլըգտա պուլունմայան բէվօվէրլերին տախի պու ճիւմլէտէ տախիլ օլմաբընա գարար վէրմիշ տիր։ Գոպատուրա իլէ սարը պու գապկլ էսլիհանը իտխալի մէն օլընարը կկպի, սիլահհը տիւքքանլարընտա 4000 ֆիշէնքտէն զիյատ ֆիշէնք պուլընմամասընա տախի գարար վէրմիշ տիր։

Էճնէպի մէմուրինինէ միւթէալիգ չէյլերին կէօմրիւք ռուսումընտան մուաֆիյէթի հագգընտա տախի Պապը Ալիտէ պիր լայիհա թէրթիպ իտիլմէքտէ օլուպ, իչպու լայիհա ահքեարմընճա, մուաֆիյէթը միզքիւրէ եալընըզ սիֆէրա, գօնսօլօսլար վէ գօնսօլօս վէքիլերինէ հաբ օլուպ, քիչիւք մէմարլար մուաֆիյէթը մէղքիւրէտէն իսթիանա թուրուլաճագլար իմիշ։

—

Թաշլըճատան եազըլտըղընա կէօրէ, Պօսնաեա Ավսթրիալլլար թարաֆընտան հարաքեաթը ճէսիմէի ասքէրիյէ իճրա օլունուեօր։ Մաճարիսթան հուտուտընտան Զէնիչէեէ գատար եաբըլմըշ վէ Պօսնա Սէրբաեա տօղրու իլէրուլէմէքտէ պուլունմուշ օլան պիր չըվէնտըֆէր իլէ Պօսնա Սէրբաեա իմտատ ասքէրի վիւրուտ իթմէքտէ տիր։ Անճագ պու գատար սէվգիյաթը ասքէրիեէ իլէ պէրապէր ասայիշը ումմիմի եօլընտա օմաբէպ, Պօսնաեա կիտէն եօլարատա էմկիյէթ մէֆգուտ վէ պինաէն ալէյհ շէհրը մէղքիւրտէն չըգմաեա հիչ քիմսէ ճէսարէթ իտէմէեօր իմիշ։

—

Պէրլին ահանամէսի ահքեամընճա Պուլկարիսթանըն սէնէվի վէրճէյի վերկի իլէ տույոնը Օսմանլիյէտէն հիսսէսինէ տիւշճէճէք մըգտարը՝ թայն իթմէք իւզրէ, Տէրսաատէթտէքի սեֆիրլէր՝ քէնտի արալարընտա իճրաի միւզաքէրէ իթմէքտէ իմիշլեր։

Պու խուսուստա պիր իթիլաֆը էֆքեար հուսուլէ կէլմիյի հալտէ, իթիլաֆը մէղքիւր էսաս օլմագ իւզրէ Պապը Ալիյէ թէպլիղ օլունաճագ իմիշ։

ՏԱԽԻԼԻՅԷ

—Տէրսաատէթ գոյումմուլարը պիր ազ վագթտան պէրու Զաթը Շահանէնին բէսմի իլէ չահգատէկեան վէ վիւքէլի ֆիիսամ հազարաթընը բէսիմլէրինի հավէ օլմագ իւզրէ, ալթուն իշլեմէլէր պիր բեսմ-ահֆազասը եաբմագլա մէյղուլ իմիշլեր։ Զաթը Շահանէ իշպու բէսմ-մէճմուասընը Ալէմանիա իմբրատօրունա վերիլմէք իւզրէ հէյէթը սեֆարէթէ թէվմտի պուլուրաճագլար իմիշ։

—Միւթէվէֆա գազետան Սէլանինին գէվճէսի իլէ հէնիրէսի պու կիւն հարէքէթի իտէն Մարսիլիա վարօրը իլէ Տէրսաատէթտէն հարէքէթ իտիեօրլար։

—Ֆրանսանըն Տէրսաատէթ սեֆիրը սապգը Մ. Թիսօ պու կիւն Տէրսաատէթտէն հարէքէթ իտիեօր։

Սեֆիրը միւշարիւէյէ՝ տիւն Պապը Ալիյէ պիլգիմէ, Պաշ վէքիլ վէ խարիճիյէ նազրը բաշլար հազարաթընա բէսմը վէսաալը իճրա իմիշ տիր։

—Պու սապահ Սէլանիք վարօրընտան 60 գատար զէնճիրլէնտ Պուլկար չըգարրըլա, հապսխանէի ումումիյէ կէօթ/ուրիւլիւշ տիր։ —Եէօմրիւք թէգբէրէրինէ սախթէքարլըգ գարըշըրըմագտա օլան Գալաթա վէ Սթամպօլ կէօմրիւքլերինինթէղբէրէմմուրլարընտան իչ իսլամ տերտսթ օլունմուշլար տըր։

—Տիյարպէքիր միւթէպէրանընտան Գազազեան Յովսէպ էֆէնտինին մախտումու Ապտիլ Մէսիհ էֆէնտինին վուգուք իտտաա իտիլէն պիր գաթլ մատտէսինտէն տօյալը Տիյարպէքիրտէն ալէյհինէ վէրիլէն մազպաթանըն ֆէսխի իլէ մահալինճէ իճրա իտիլէն մուամէլաթը իթիրազկէտան տօյալը, տավանըն պէթէքքար օրատա բուեէթի իթտիրիմէսի թայինը տալ ու հագիգէթ գազդէսինճէ չիւպհէյի տայի կէօրիւմէքլի Հալէպէ նագլը տալա իտիլտիրինտէն, մուամիլէյհ Յովսէպ էֆէնտինին տէ Հալէպէ ազիմէթ իթտիրի եազըլմըշ իտի։

Պու քէրրէ իշիտիլտիկինէ կէօրէ, Հալէպ ատլիյէ տէվայիրինճէ իտիլէն թէտգիգաթատան, խուսուսը մէղքիւրտէ մազնունալէյհին ատիմ իւլ մէտխալիյէթի թէհգիգ իտէրէք, պէրաէթինէ վէ պինաէն ալէյհ թախլիյէսինէ գարար վէրիլտիի Հալէպ միւտտաիի ումումիյիսինտէն Ատլիյէ նէզարէթինէ պիլտիրիլմիշ տիր։

Իշպու ճինայէթ տավասը էբէլիճէ վագթատան պէրու բուեէթ իտիլմէքտէ օլուպ, կէրէք Գազազեան Յովսէպ էֆէնտի պիր սէնէտէն պէրու մահքէմէլէրտէ տօյաշմագտա վէ կէրէքմախտումընը խալը միւտտէթտէն պէրու մահպուսիեէթտէ պուլունմագտա վէ պու եէլզէն Գազազեան ֆամիլեասընա զարար վէ զատը քիւլլի վագը օլմագտա իքէն, Ատլիյէ նազրը ճէվտէթ բաշա հազրէթլերինին հիմմաթը ատալէթբերվէրանելերի իլէ տավտի մէղքիւր ախիրէն Հալէպտէ ֆասլ ուրեէթ օլունարագ Տիարպէքիրտէի գաթլ մատտէսինտէ Գազազեան Յովսէպ էֆէնտինին մախտումը Ապտիլ Մէսիհ էֆէնտինին մէտխալի օլմաղը, Հագգանիյէթին պու վէճճիյէ մէյտանա չըգարըլտըղը իչիւն բաշի միւշարիւէյհ հազրէթլերինէ պէեանը թէչէքքիւր իտէր, վէ մումիլեյհ Ապտիլ Մէսիհ էֆէնտինին տախի չու իֆթիրատան թախիսի կէրիպան իթտիկի իչիւն քէնտիսինի թէպրիք իլէրիզ։

ԹԻԼԷԿՐԱՖ

Ա.Ժ.Ն. Հավ.
(Պա-ռոպան Կելեն Բիւլիւրոպլը)

Բարիզ 7 մարտ

Մէհիյսի մէպուսան՝ գօնգօրտա ահանամէսինին ֆէսխ ու իլղասընա տաիր օլարագ Մ. Պոյսէ թարաֆընտան իտիլէն պիրթէքլիֆի։ Նազարը տըզգաթա ալընմասընա գարար վէրմիշ տիր։

Բէյսի վիւքէլա Մ. Ֆրէյսինէ՝ հիւքիւմէթին պու մեսէլէյի թահթը միւզաքէրէեէ ալմաղը գապուլ իթտիկինի, վէ ֆագաթ թէքլիֆը մէղքիւրը էսասընը մուախէզէ վէ գօնգօրտայը իպգա իթմէք խուսուսաթընը հուգուգունը քէնտուլէ սագլասըրընը էվվելճէ պէեան իթմիշ տիր։

Ճէղայիր 7 մարտ

Պիր եանլըշ անլայըշման տօյալը Մարօգ (Ֆաս) հուտուտընտա Ֆիկիկ նամ մահալ գուրպինտէ Ֆըրանսըզ վէ Ֆաս ասաքիրի արասընտա պիր միւտարէպէ վուգու պուլմուշ տըր։

Վիէննա 7 մարտ

Սըրպիսթանըն գրայըղընը՝ էն կվվէլ Աւսթրիա տէվլէթի թանըլըպ, Միլան գրալը տա թէպրիք իթմիշ օլտուղընտան, տէվլիրը բոլիթիգրէյտէ մէմուլ օլընտըղընա կէօրէ, պու խուսուս՝ Սըրպիսթանը Բանսավիսթ թէէսիրլերինտէն գուրթարաճագ տըր։

Սըրպիսթան գրայըղընը՝ տիկէր պիճիմէ տէվլէթլեր թարաֆընտան տա թանըլաճաղը մուհագգագ տըր։

Լօնտրա 7 մարտ։

Լօրտլար մէճլիսի՝ պէհէր ազանը մէճլիսը մէղքիւրէ գապուլ օլունմազտան էվվել պիր Ալահը Ազիմ իչչան թանըտըղընը պէյան իթմէսի լազըմ կէլտիկինէ տաիր ըօրտ Բէէստէյլին պիր թէքլիֆնամէսինի պիրինճի գրաաթտա գապուլ իթմիշ տիր։

Պէկիրատ 7 մարտ

Սըրպիսթան գրալը՝ տիւն ազշամ Աւսթրիա—Մաճարիսթան սեֆիրինի հուզուրունա գապուլ իթտիկի սրրատա, սեֆիրը միւշարիւէյհ հիւքիւմէթը մէթպուասը թարաֆընտան եէնի Սըրպիսթան գըրալըղընըն թանըլըղընը պէեան իթմիշ տիր։

Լօնտրա 7 մարտ

Մէճլիսը մէպուսան՝ Մագ—Լինին իճրա իթտիկի սուի գատտանտա սալիսէն գուրթուլտըղը իչիւն գրալիցալը թէպրիք զըմնընտա տիւնքի կիւն պիր թէչէքքիւրնամէ գարարլաշընըրմըշ տըր։

Բէթերսպուրկտան թայլա եազըլտըղընա կէօրէ, պու կիւնլէրտէ Օտէսատա պիր չօգ նիհիլիսթլէր թէվգիֆ օլունմուշլար տըր։

ԱԶԳԱՅԻՆ

Բաթրիգ վէքիլի Գեր. Բուսճուգլեան Հայր իլէ Պէյօղլու քարոզիչ Գեր. Տ. Ներսէս Մ. վարդապետ՝ պու կիւն շէհրիմիզտէն հարէքէթ իաէճէք օլան Ֆրանսըզ սեֆիրի Մ. Թիսօյա իյֆաի բէսմը վէտա զըմնընտա տիւնքի կիւն սեֆիրը միւշարիւէյհի զիյարէթ իթմիշլեր տիր։

—

Տէվլէթը Օսմանիյէ Թարաֆընը 1829տա Բուսիայա վերիլէն թազմինաթը հարպիյէնին թէէսիյէսի խուսուսընտա հիւքիւմէթը Ոէնիեէյէ պէօեիւք խրտմէթլեր իթմիշ օլան վէ Սուլթան Մահմուտ խանը Սանի հազրէթլերինին մահրէմի պուլունան Գազազ Արթին (Պէզճեան Յարութիւն ամիրա) վէֆաթ իթտիկինտէ, ֆամիլեասընա պաչգա պիր չէյ պրագմայըպ, եալընըզ Օրթաքէօյտէ պիր պաղչէ թերը իթմիշ իսէ տէ, պու պաղչէ տախի հիչ պիր սէպէպի օլմաեարագ միրի թարաֆընտան միւսաատէրէ օլունմուշ, վէ ճանիպէ հիւքիւմէթտէն պաղչէի մէղքիւր իչիւն մէպալիղը քիւլլիյէ սարֆ օլունմուշ տըր։

Մէհհումմ Գազէզ Արթինին ագրապասը՝ մէղքիւր պաղչէի եէնիտէն էլէ կէչիրմէք իչիւն Սուլթան Մէճիտ վէ Սուլթան Ազիզ խան հազարաթընա բէք չօգ խիթիտալար թագտիմ իթմիշլեր իսէ տէ, մէրամարընա նաիլ օլամայրպ նիհայէթ պէօյիւք պիր զարուրէթ իչինտէ վէֆաթ իթմիշլեր տիր։ Պու կիւնքի կիւնտէ, Սուլթան Մահմուտ խանըն սէվկիւլիսու Գազէզ Արթինին հէմշիրէսինին պիր թօրնու պէրհայաթ օլուպ, հալ պու քի պու տա բէք սէֆիլ պիր հալտէ պուլունմագտա տըր։

Ամիրէն զաթը հազրէթը Շեհրիյարի՝ մէղքիւր պաղչէնին պիր գբսմընը խատէմէսինտէն պիրինճի իհսան իթմէք արզու պուեուրմուշլար իսէ տէ, պաղչէի մէղքիւրը հէճճէթլերի պաղգասընը եէտինտէ օլուղուլու խապէր ալընճա, իչին էսասընը թահգիգ վէ պաղչէի մէղքիւրը սահիպը մէրուրնա իատէսինի էմր պուեուրմուշլար տըր։ Շիմտի Գազէզ Արթին հէմշիրէսինին թօրնու՝ էմրքնա սահիպ օլմագ իւզրէ իմիշ։

—

Էվվէլճէ իլան իթտիկիմիզ վէճճէ, պու ազշամ սաաթ իքի պուչուգտա Սթամպօլտա Շահզատէ պաշընտա վէզնէճիլէր իչինտէ Օսմանը թէաթրոսընտա խիզան Ուսումնասիրաց ընկերութիւնը մէնֆաաթընա օլարագ ԶԱՂԱՁՈՒՆԻՆ ԱՂԶԻԿԸ նամ մէշհուր օյուն իլէ ՀԱՄԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐԶԱՏՐՈՒԹԻՒՆԸ նամ բէք կիւլտիրճի գօմէտիա ֆէվգէլատէ շաշալը սուրէթտէ իճրա օլունաճաղը վէ մէշհուր Մ. Բոմանոնը մուզիգա թագրմը թերեննիմ իյլէյճէկկի ճիճէթլէ, խիզանտա նեյրը մէարիֆ վազիֆէի մուգատտէսինի տէրէօհտէ իթմիշ օլան մէղքիւր ընկերութիւնա թէչվիգ օլմագ իւզրէ, մէարիֆքէրվէր եհալիմիզին լուպիյաթը մէղքիւրէտէ հազրը պուլունմաեա միւսարէաթ իտերէք, պիր գաչ սաաթլըգ ետիպանէ պիր էյլէնճէյէն նէյրը մէարիֆէ պիր նէֆ ու ֆայէէ հուսուլինէ պատի օլաճագլարընը գավիճէն մէմուլ իտերիդ։

—

Թիֆլիստէքի Մեր. Հայոցմէտ օգունտուղունա կէօրէ, միրէթիմիզէն Բագուլը կ. Նամընտա պիր զաթ Ս. Էջմիածին վանքը իչիւն 400.000 բուպլի վասիյէթ իթմիշ տիր։

ԻԼԱՆԸ ՄԻՒՀԻՄ

Պու կիւն Լայբցիկտէն ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, ալաֆր. Մարտըն 6ընտա քէչիրտէ օլունան բիանգօտա, իտարէխանէմ թարաֆընտան սաթրլան Սագսօնիա պիլէթլերինտէն աթիտէքի նումէրօլար գազանմըշլար տըր։

Ն՝ 96483, ֆրանգ 6250, 34208 վէ 83539 նումէրօլար 325էր ֆր. վէ 11442 վէ 11456 վէ 34239 վէ 81356 վէ 81370 վէ 81382 վէ 81384 վէ 99006 վէ 99017 վէ 99027 նումէրօլար 312էր ֆրանգ գազանմըշլար տըր։

Պու նումէրօլարը համիլ օլանլար ագչէլերինի ալմագ իւզրէ իտարէխանէմէ կէլմէլերի իլան օլունուր։ Ժ. Տ. ԾԱՆԷԹԹՕ

Գալաթա
Գոմիսիօն խանը Ն՝ 18

ՐՈՒՍԻԱ. ՏԷՎԼԷԹԻ

Է.

Ննա Իվանովնան նազելը վէ պաշ վէքիլի օլան վէ ատի պիր հալտէն մէզքիւր մէվգբեա եիւքսելթիրիմիշ պուլունան Պիւրօն, հէման թէքմիլ իտարէյի տէվլէթի էլինէ կէչիրմիշ կիպի օլտուղունտան, նակէհան պէօյիւք պիր թէպէտտիւլ հուսուլէ կէլտի։

Պու ատէմ, թապիթան մէրհամէթսիզ վէ բէք ած կէօղլիւ օլուպ, պունուն իտարէ պաշընա կէչտիկի կիւնտէն պիր «տէհշէթ տէվրի» քիւշատ օլունտու, վէ բիվայէթ օլունտուղունա կէօրէ, 20000 քիշի Սիպիրէ սիւրկիւն իտիլտիքտէն պաշգա, պիր 11000 քիշի գատար տախի ղայէթլէ վահշի մէրհամէթսիզլիքլէ թէլէֆ օլունտուլար։

Մէզքիւր բիվայէթէ նէզարէն պու պիշարելէրտէն չօղու տիրի տիրի չարխատա խուրտէխաշը իտիլտիկէր, իբ իլէ պօղտուրուլտուլար, եալնատ տահա ֆէնա իշկենճէլէր իլէ էօսիւրիւլտիւլէր։

Բրէնա Տօկօրուքի վէ քէնտի ֆամիլեասընտան սայիր պաղելարը, գաթիկեահ իւզերինտէ գաթլ օլունտուլար, վէ Իմբերաթօրչա եաթաղընտա խասթա եաթմագտա իքէն, ինանիլէթտէն պիպէհրէ օլան Պիրօն, միւշարիւլհայը գանտըրըպ, գըզգարընտաշընդն իքի այրդ թօրունու քէնտիսինէ վարիս վէ խալէֆ (յաղդ) իլան իթտիրտի։

Պիրօն քէնտիսի տախի մէզքիւր իքի այրդ չօճուղա նայիպ (խնամակալ) վէ տատա օլաճագ իտի։

Արասը չօգ սիւրմէզտէն, Ննա Իվանովնա 1740 սէնէսի հոկտեմբերին 28 ինտէ, էլլի եէտի եաշընտա օլտուղու հալտէ վէֆաթ իլլէտի։

Ննա Իվանովնան վէֆաթ իթտիկի կիւնիւն ֆէրտասը կիւնիւ Պիրօն, մէզքիւր քիչիք չօճուղու Ալթընճը Իվան նամը իլէ իմբերաթօր իլան իթտիրիպ, քէնտիսի տախի, նայիպ իւնվանը իլէ ասըլ իմբերաթօրլուգ հիւքմիւնիւ իճրա էյլէմէէ հաղրըլանմագտա իքէն, ժէնէրալ Միւնիխ իսհան չըգարըպ Պիրօնու ալտ ու կիրիֆթ վէ Սիպիրէ սիւրկիւն էյլէտի, վէ Իվանընն վալիտէսի Ննայը իմբերաթօր նայիպէսի նասպ իթտի։

Պատէհու Օսթէրման տախի Միւնիխին եէրինէ կէչտի իսէ տէ, պէօյիւք բէթրօնուն վէ գաթէրինան գըզը էլիզապէթին թարաֆիկերի օլան գուվվէթլի պիր ֆըրգա, կիզլիտէն պիր ֆէսատ թէրթիպի գուրարագ, պիր կէճէ եարըսը, էլիզապէթին ըրֆագաթընտա պուլունան օթուղ նէֆէր ասաբիր, չօճուգ իմբերաթօրու, վալիտէսինի վէ բէտէրինի, եաթաղլարընդն իչինտէ պաթըլար, վէ քեաֆֆէսինի պիրտէն քէնտիէրինէ էսիր ալարլար։

1741 սէնէսինտէ վուգու պուլմուշ օլան իշպու իխթիլատա, պիր տամա գան պիլէ ագամըշ իտի։

Էլիզապէթ, տեր հալ իմբերաթօրիչա իլան իտիլիպ, Միւնիխ վէ Օսթէրման տախի, Սիպիրէ սիւրկիւն օլունտուլար։

Պիրազ վագթ սոնրա, Շըվետտէվլէթի իլէ Թէքրարէն պիր մուհարեպէ վուգու պուլուպ, 1743 սէնէսինտէ սուլհ ագտ օլունտու։

Պունու միթեազըպէն, իմբերաթօրիչայա գարշը պիր ֆէսատ մէյտանա չըգարըպ, մէզքիւր ֆէսատա էօն այագ օլանլար քէնտի ճէզալարընը 'չէքտիրէր իսէ տէ, Էլիզապէթ պու ֆէսատը միւճուտէ կէթիրէն Բրուսիա գրալը իքինճի Ֆրէտերիք օլմուշ տըր տէյի շիւբհէ իթտիկինտէն, իշ ֆէվգէլատէ պիր աղըրլըգ քէսպ իթտի։

Բրուսիա իմբերաթօրիչասը, Մարիա Թէրէզա իլէ իթթիֆագ իտէրէք, Բրուսիայա գարշը պէօյիւք վէ ուղուն միւտաֆաթ տէվամ իտէն պիր մուհարեպէյէ կիրիշտի իսէ տէ, պունտան պէօեիւք պիր նէթիճէ հուսուլէ կէլէմէտի։

Էլիզապէթ 1762 սէնէսի յունվարինտէ 51 եաշընտա պուլունտուղու հալտէ վէֆաթ իթտի։

Էլիզապէթին արգասընտան քէնտի գըզգարնտաշընդն օղլու Հօլշթէյնտիւգասը, իշչինենիւ բէթրօ նամը իլէ իմբերաթօրուգ քիւրսիսինէ գուուտ իլէտի։

Իշչինենիւ բէթրօ, պէօյիւք պիր իգթիտար սահիպի տէյիլ իտի իսէ տէ, քէնտի թէպաալարընա էյի կէօզ իլէ պագմագտա իտի, վէ պիր չօգ իսլահաթ իճրասը ագմինտէ տախի պուլունտու։

Եէնի իմբերաթօր, Իքինճի Ֆրէտերիք իւզերինէ պէօյիւք հիւանի թէվէճճիւհի պուլունտուղունտան, տերհալ Մարիա Թէրէզատան այրըլըպ, Բրուսիա օրտուսունու կէրի չէքտի, վէ նէ գատար Բրուսիալը հարպ էսիրի վար իսէ, բէք չօգ հէտիրեէլէր վէրիպ սէրպէսթ սալը վէրտի, վէ Ֆրէտերիք իլէ տախի պիր սուլհ ահտնամէսի իմզա իտիպ անընը իլէ տօսթ օլտու։

Միւշարիւլէյհին սալթանաթը հէնկեամընտա, էվվէլճէ Սիպիրէ սիւրկիւն իտիմիշ օլանլար կէրի չաղրըլտըլար, քի Միւնիխ վէ Պիրօն տախի պունլարընը իչինտէ պուլունմագտա իտիլէր, քէզալիք սանթալար, իլմու մէարիֆ վէ թիճճարլըգ թէչվիգ իտիլտիլէր։

Ֆագաթ հայրքի քի, միւշարիւլէյհ սապրգ իմբերաթօր, տիւնեատէն պէհսապէր, վէ վիւճուտճա տախի բէք զայիֆ պիր հալտէ պուլունմագտա իտի։

1764 սէնէսինտէ, միւշարիւլէյհի թէքրարէն թախթա օթուրթմագ իչիւն պիր ֆէսատ թէճրիպէսինէ գալգըշըպ, պունուն նէթիճէսի պիչարէ Իվանընն, քէնտի հապսխանէ պէքճիլէրինին գըլըճը իլէ գաթլ իտիլմէսինտէն պաշգա պիր չէյտէ գարար գըլմատը, վէ քէնտի գաթիլլերի, պօլ պօլ պախչիլեր իլէ թալթիֆ վէ մէմնուն գըլընտրլար։

Պու ճիւմլէ իլէ, Իքինճի Գաթէրինա իլէ գաթէն սօուգ տավրանմագտա օլուպ, պիր կիւն տախի սէրհօշլուղը հէնկեամընտա հիտտէթլէնէրէք, քէնտիսինի պըրագաճաղընը, վէ օղլունու տախի վէրասէթ հուգուգունտան մահրում գըլըպ, ամուճասընը քէնտինէ խալէֆ իլան իտէճէյինի գաթէրինայա թէհտիտ իլէտիյինտէ, քէնտի էլի իլէ քէնտի էօսիմինէ հիւքմ վէրմիշ օլոր։

Գէնտի զէվճէսի Գաթէրինա վէ Օրլօֆլար, պիր ֆէսատ չըգարըպ քէնտիսինի ալտ ու կիրիֆթ իթտիլէր, վէ թէրքի սալթանաթ իլէտիյինէ տայիր էլինտէն պիր իմզա ալտրգտան սօնրա հապսէ իլգա իլէտիլը։

Տօգուզ կիւն սօնրա, եանի 1762 սէնէսի յուլիս այընտա, պիչարէ իմբերաթօր, գաթիլին պուչաղընա գուրպան կիթտի։

Միւշարիւլէյհին զէվճէսի, Իքինճի Գաթէրինա նամը իլէ, Սէն Բէթրսպուրգ քիլիսէսինտէ իմբերաթօրիչալըգ թաճընը պաչընա վագ իյլէտի, վէ գօճասընընն էօլտիւրիւլմիշ օլմասընը հագգը չըգարմագ իչիւն, միւթէվէֆանընը քէնտիսինի ասլա սէվմէմիշ օլտուղունու, վէ հաթթա պինէֆս քէնտի էօմրիւնէ գատ իթմէք էֆքէրընտա տախի պուլունտուղունու մէյտանա գօյմագտա իտի։

Բրուսիա սապրգատէկեանը, օրտու, վէ թէքմիլ բարագ թագըմը, Իքինճի Գաթէրինանընն թարաֆընտա պուլունմագտա իտիլէր, չինքի Բէթրօնուն թասավվուր իյլէտիյի իսլահաթ, քեաֆֆէսինին տախի սինիրլէրինէ տօգունուեօր իտի։

Թախթատան աշաղը ինտիրիմիշ օլան Ալթընճը Իվան չօճուգ, պու հէնկեամտէ, երկիրմի իւչ եաշընա վարմըշ օլուպ, սրդը սըգրեա կէօզէտիլմէքտէ, վէ Լատոկա կէօլիս օրթասընտա պուլունան Շլէյզվիգ-պուրկ գալէսինտէ մահպուս պուլունմագտա իտի։

Մէզքիւր ինսիզ մահէլտէ, վէ կիւն ըշընը կէօրիւլէմէյէն մախզէնլէր իչինտէ, պու պէտապախթ հաղրեթլերինին թասավվուր իյլէտիյի իսլահաթ, Բուսիա էհալիսինին օլ վագթքի մանէվի հալինէ գրեասէն բէք եիւքսէք չէյլեր օլտուղունտան, պիր սէմէրէ հասըլ օլամմագտա իտի։

Պիր թարաֆտան տախի, Ալէմանիալըլարա բէք եիւզ վէրմէքտէ օլտուղու իչիւն, պիւթիւն Բուս սըզլատէկեանը, քէնտիսինէ տիւշմէն պուլունմագտա իտիլէր։

Պատէհու, պիր աղ քէնտիսինի գիեատէճ իշրեթէ վէրիպ, քէնտի խարապիթինի թաճիլ իթմէյէ սէպէպ օլտու։

Գէնտի զէվճէսի Գաթէրինա իլէ գաթէն սօուգ տավրանմագտա օլուպ, պիր կիւն տախի սէրհօշլուղը հէնկեամընտա հիտտէթլէնէրէք, քէնտիսինի պըրագաճաղընը, վէ օղլունու տախի վէրասէթ հուգուգունտան մահրում գըլըպ, ամուճասընը քէնտինէ խալէֆ իլան իտէճէյինի գաթէրինայա թէհտիտ իյլէտիյինտէ, քէնտի էլի իլէ քէնտի էօսիմինէ հիւքմ վէրմիշ օլոր։

Գէնտի զէվճէսի Գաթէրինա վէ Օրլօֆլար, պիր ֆէսատ չըգարըպ քէնտիսինի ալտ ու կիրիֆթ իթտիլէր, վէ թէրքի սալթանաթ իյլէտիյինէ տայիր էլինտէն պիր իմզա ալտրգտան սօնրա հապսէ իլգա իլէտիլը։

Տօգուզ կիւն սօնրա, եանի 1762 սէնէսի յուլիս այընտա, պիչարէ իմբերաթօր, գաթիլին պուչաղընա գուրպան կիթտի։

Միւշարիւլէյհին զէվճէսի, Իքինճի Գաթէրինա նամը իլէ, Սէն Բէթրսպուրգ քիլիսէսինտէ իմբերաթօրիչալըգ թաճընը պաչընա վագ իյլէտի, վէ գօճասընընն էօլտիւրիւլմիշ օլմասընը հագգը չըգարմագ իչիւն, միւթէվէֆանընը քէնտիսինի ասլա սէվմէմիշ օլտուղունու, վէ հաթթա պինէֆս քէնտի էօմրիւնէ գատ իթմէք էֆքէրընտա տախի պուլունտուղունու մէյտանա գօյմագտա իտի։

Բուսիա սապրգատէկեանը, օրտու, վէ թէքմիլ բարագ թագըմը, Իքինճի Գաթէրինանընն թարաֆընտա պուլունմագտա իտիլէր, չինքի Բէթրօնուն թասավվուր իյլէտիյի իսլահաթ, քեաֆֆէսինին տախի սինիրլէրինէ տօգունուեօր իտի։

Թախթատան աշաղը ինտիրիմիշ օլան Ալթընճը Իվան չօճուգ, պու հէնկեամտէ, երկիրմի իւչ եաշընա վարմըշ օլուպ, սրդը սըգրեա կէօզէտիլմէքտէ, վէ Լատոկա կէօլիս օրթասընտա պուլունան Շլէյզվիգ-պուրկ գալէսինտէ մահպուս պուլունմագտա իտի։

Մէզքիւր ինսիզ մահէլտէ, վէ կիւն ըշընը կէօրիւլէմէյէն մախզէնլէր իչինտէ, պու պէտապախթ ագչէսինին զոյսը ֆէլաքէթինի պանա ասլա աֆվ իթմէյէճէք տիր . . . Լ՛ ճանըմ, պու ազչէյի օնա իատէ վէ թէէտիսէ իթմէլի տիր, վէ զանընմտա պունուն չարէսինի տէ պուլտուս . . . Սիզ պանա պիր մէմուրիյէթ վատ իթտինիզ քի պունուն մաաշաթ վէ թէմէթթիւաթը սարէսի՝ սէնէվի երմի վէ հաթթա երմի պէշ պին ֆրանգա պալիզ օլուր իմիշ . . . Թահթը ըկյասէթինիզտէ պուլունան գումբանեանընն պէօյիւք սերմայէլէրի վար տըր . . . պիր հիմմէթ իտիւպ, պէնիմ իչիւն Մ. Վէրտիէնին շու չալընմըշ մէսլաղընը մէղքիւր գումբանեատան իսթիդրաղ իտինիզ . պու մէպլաղը էօտէմէք իչիւն նէ գատար վագթ լաղըմ իսէ, օ գատար միւտտէթտէ պիր սանթիմ սիլէ ալմագսըզընն մէղքիւր գումբանեանընն պէօյիւք եաղըՀՐԼԳ մէմուրիյէթինին լյֆա իթմէյէ թահահիւտ իտէրիմ . . . շունու եարընը, Մ. Մօժիրօն . . . հիմմէթ իտինիզ, բէճա իսէրիմ . պու հալտէ նամուսըմը գուրթարմըշ օլաճագսընը . . . հայաթըմը խէյաս իթմիշ պուլունաճագսընը . . .

Անարէ սէօղլունիւ քէսմէմէսինի Մօժիրօնատան թալէպ իթմիշ օլմաղլա, պու սիւպիւ տէլիգանը տա սուս բուս տինէմէքտէ իտի . լաքին պիր տագիգատան պէրու օղնագ լէհճէսինտէ պիր քէսէր վէ մահզունիյէթ էմարէսի կէօրիւնմէեէ պաղլամըշ իտի։

—Աղիզիմ –պաղըրտը– պէնի մէյուս զըլըյօրսընըզ . . .

—Պէ՞ն . . . սիզի մէյո՞ւս մը զըլըյօրըմ –թէքրար իթտի սանտրգքեար պէօյիւք պիր թաահիւալէ։

—Է՞հ, էվվէթ, զիրա սիզի զաթէն մահզուն, մէյուս վէ միւքէտտեր կէօրտիւրիմ շու տագիգատա, պէն տէ սիզէ ֆէնա պիր խապէր վէրմէք մէճպուրիյէթինտէյիմ . . .

—Ա՛հ, սէօղլէյինիզ, էֆէնտի . . . զօրգմայըսլ սէօղլէյինիզ –տէտի Անարէ թէէսսիւֆլէ– պիր ֆէլաքէթին էքսիք վէ եա զիյատէ օյմասընա նէ՞ օլուր։

—Պէնիմ սիզին հագգընընզտա օղան նիյաթըմը պիլիրսինիզ, աղիզիմ –տէ. վամ իթտի Մօժիրօն– վէ պու կէճէ Մ. տը Մօնթէկլ իլէ Մ. տը Բիպօգուր վէ Մ. տը Կրանվաղն տա պէնիմ գատար սիզէ խսայրեահ օլտուգլարընա գանի օլտուենուզ . . .

—Էվվէթ . . . էվվէթ . . . պունու կէօրտիւմ վէ գանընըմ –տէտի սանտրգքեար քէքէլէյերէք– . . . կէօրտիւմ վէ շիպահէմ եօգ տըր . . .

—Իմանի պու սապահ խանէմէ կիթտիկիմտէ, եանի սիզտէն այրըլտրգտան եարըմ սաաթ սօնրա, գումբանեատամընը մէճլիսի իտարէսի բէխսի թարաֆընտան պիր մէքթուպ կէթիրիվիշ օլմաղլա, պունուն իւզերինէ քէնտի քէնտիմէ բէք վէրմիէ ագչէսինին զոյսը ֆէլաքէթինի պանա ասլա աֆվ իթմէյէճէք տիր . . . Լ՛ ճանըմ, պու ազչէյի օնա իատէ վէ թէէտիսէ իթմէլի տիր, վէ զանընմտա պունուն չարէսինի տէ պուլտուս . . . Սիզ պանա պիր մէմուրիյէթ վատ իթտինիզ քի պունուն մաաշաթ վէ թէմէթթիւաթը սարէսի՝ սէնէվի երմի վէ հաթթա երմի պէշ պին ֆրանգա պալիզ օլուր իմիշ . . . Թահթը ըկյասէթինիզտէ պուլունան գումբանեանընն պէօյիւք սերմայէլէրի վար տըր . . . պիր հիմմէթ իտիւպ, պէնիմ իչիւն Մ. Վէրտիէնին շու չալընմըշ մէսլաղընը մէղքիւր գումբանեատան իսթիդրաղ իտինիզ . պու մէպլաղը էօտէմէք իչիւն նէ գատար վագթ լաղըմ իսէ, օ գատար միւտտէթտէ պիր սանթիմ սիլէ ալմագսըզընն մէղքիւր գումբանեանընն պէօյիւք եաղըՀՐԼԳ մէմուրիյէթինին լյֆա իթմէյէ թահահիւտ իտէրիմ . . . շունու եարընը, Մ. Մօժիրօն . . . հիմմէթ իտինիզ, բէճա իսէրիմ . պու հալտէ նամուսըմը գուրթարմըշ օլաճագսընը . . . հայաթըմը խէյաս իթմիշ պուլունաճագսընը . . .

Անարէ սէօղլունիւ քէսմէմէսինի Մօժիրօնատան թալէպ իթմիշ օլմաղլա, պու սիւպիւ տէլիգանը տա սուս բուս տինէմէքտէ իտի . լաքին պիր տագիգատան պէրու օղնագ լէհճէսինտէ պիր քէսէր վէ մահզունիյէթ էմարէսի կէօրիւնմէեէ պաղլամըշ իտի։

—Աղիզիմ –պաղըրտը– պէնի մէյուս զըլըյօրսընըզ . . .

—Պէ՞ն . . . սիզի մէյո՞ւս մը զըլըյօրըմ –թէքրար իթտի սանտրգքեար պէօյիւք պիր թաահիւալէ։

—Է՞հ, էվվէթ, զիրա սիզի զաթէն մահզուն, մէյուս վէ միւքէտտեր կէօրտիւրիմ շու տագիգատա, պէն տէ սիզէ ֆէնա պիր խապէր վէրմէք մէճպուրիյէթինտէյիմ . . .

—Ա՛հ, սէօղլէյինիզ, էֆէնտի . . . զօրգմայըսլ սէօղլէյինիզ –տէտի Անարէ թէէսսիւֆլէ– պիր ֆէլաքէթին էքսիք վէ եա զիյատէ օյմասընա նէ՞ օլուր։

—Պէնիմ սիզին հագգընընզտա օղան նիյաթըմը պիլիրսինիզ, աղիզիմ –տէ. վամ իթտի Մօժիրօն– վէ պու կէճէ Մ. տը Մօնթէկլ իլէ Մ. տը Բիպօգուր վէ Մ. տը Կրանվաղն տա պէնիմ գատար սիզէ խսայրեահ օլտուգլարընա գանի օլտուենուզ . . .

—Էվվէթ . . . էվվէթ . . . պունու կէօրտիւմ վէ գանընըմ –տէտի սանտրգքեար քէքէլէյերէք– . . . կէօրտիւմ վէ շիպահէմ եօգ տըր . . .

—Իմանի պու սապահ խանէմէ կիթտիկիմտէ, եանի սիզտէն այրըլտրգտան եարըմ սաաթ սօնրա, գումբանեատամընը մէճլիսի իտարէսի բէխսի թարաֆընտան պիր մէքթուպ կէթիրիվիշ օլմաղլա, պունուն իւզերինէ քէնտի քէնտիմէ բէք

ԳԱԹԻԼԻՆ ԳԸԶԸ

(1558 Ն.-Դրօրան պէվմ)

—Էվվէթ, շիսպհէսիզ, վէ ումարըմ քի տահա ուղուն միւտտէթ սիզի տօսթ թէսմիյէ խտէճէյիմ . . .

—Ա՛ճապա աղղընըզտա պու տօսթ քէլիմէսի՝ մուհապպէթտէն միւնթէճ վէ ֆագաթ մանասը պիր քէլիմէտէն պաշգա պիր շէյ տէյի՞լմի տիր . . . ա՛ճապա սահիհէն հագգընտա թէվէճճիւհի ճիտտի վէ հագիգինիզ պուլունմագ սաատէ. թինէ մագի՞ք միյիմ . . .

Մօժիրօն խսիրաղպա տիք տիք սանտրգքեարա պագտրգտան օսնդրա ճէվապէն տէտի .

—Մէմուլ իտէրիմ քի, շիսպհէհնիզ եօգ տըր . թէմամըյլա պունա գանի օլմամըշ օլուբ խսէնիզ, պու խուսուս պանա հագարէթ սայըլըր . . . լաքին նի՞չիւն պանա պու սիվալը խրատ խտյօրսընըզ . . .

—Զիրա արթըզ սիզտէն պաշգա իւմիտիմ եօգ տըր, վէ էկէր սիզ սահիհէն պէնիմ տօսթումմ խսէնիզ, տիւշմէքտէ օյտուղըմ շու վարթատան սի՛զ պէնի գուրթարապիլիրսինիզ . . .

—Մուամմալը լաղըրտըպ խտյօրսընը –մըրրտանտը Մօժիրօն միւշքիլաթա տիւշար օլմուշ պիր թարղտա– նէ տիմէք իսթէտիյինիզի հէնուզ անլայամյօրմ՞ լաքին ինանընընը քի, էկէր զանն իթմէքտէ կէօրիւնտիյինիզ կիպի սէլամէթինիզ սահիհէն պէնիմ էլիմտէ խսէ, շիմտատէն քէտինիզէ մուսաթարատան գուրթուլմուշ նաղարըյա պագապիլիրսինիզ . . . շիմտի նէ՞ եարմագ լազըմ տըր . . . իսթէ՞րմիսինիզ քի պու ֆէնա խապէրի պէն Մ. Վէրտիէյէ վէրեյիմ վէ խրրսընընն իլգ աթէշինի պէնիմ իւզերիմէ ճէլպ իտէյիմ . . .

Անարէ պաշընը սապպարագ տէտի .

—Ի՞մ՛յր . . . խա՛յր . . . պէն իսթէմէմ քի պանա պու թարղտա մուաղենէթ իտէսինիզ . . .

—Էօյլէ իսէ սէօղլէյինիզ . . . պէնտէն նէ՞ պէքլէյսինիզ . . .

—Պէն տօղրուճա մագսէտէ վարաճաղըմ, վէ բէճա խտէրիմ, սէօզիմի քէսմէքսիզին պէնի տինէմէյէ թէնէզզիլ պույուրընը։ –Սիզէ տէտիմ քի Մ.

Գաթիլին գըզը էլիզապէթին ըրֆագաթընտա պուլունան օթուղ նէֆէր ասաբիր, չօճուգ իմբերաթօրու, վալիտէսինի վէ բէտէրինի, եաթաղլարընընն իչինտէ պաթըլար, վէ քեաֆֆէսինի պիրտէն քէնտիէրինէ էսիր ալարլար։

1741 սէնէսինտէ վուգու պուլմուշ օլան իշպու իխթիլատա, պիր տամա գան պիլէ ագամըշ իտի։

Էլիզապէթ, տեր հալ իմբերաթօրիչա իլան իտիլիպ, Միւնիխ վէ Օսթէրման տախի, Սիպիրէ սիւրկիւն օլունտուլար։

Պիրազ վագթ սոնրա, Շըվետտէվլէթի իլէ Թէքրարէն պիր մուհարեպէ վուգու պուլուպ, 1743 սէնէսինտէ սուլհ ագտ օլունտու։

Պունու միթեազըպէն, իմբերաթօրիչայա գարշը պիր ֆէսատ մէյտանա չըգարըպ, մէզքիւր ֆէսատա էօն այագ օլանլար քէնտի ճէզալարընը 'չէքտիրէր իսէ տէ, Էլիզապէթ պու ֆէսատը միւճուտէ կէթիրէն Բրուսիա գրալը իքինճի Ֆրէտերիք օլմուշ տըր տէյի շիւբհէ իթտիկինտէն, իշ ֆէվգէլատէ պիր աղըրլըգ քէսպ իթտի։

Բուսիա իմբերաթօրիչասը, Մարիա Թէրէզա իլէ իթթիֆագ իտէրէք, Բրուսիայա գարշը պէօյիւք վէ ուղուն միւտտէթ տէվամ իտէն պիր մուհարեպէյէ կիրիշտի իսէ տէ, պունտան պէօեիւք պիր նէթիճէ հուսուլէ կէլէմէտի։

Էլիզապէթ 1762 սէնէսի յունվարինտէ 51 եաշընտա պուլունտուղու հալտէ վէֆաթ իթտի։

Էլիզապէթին արգասընտան քէնտի գըզգարնտաշընդն օղլու Հօլշթէյնտիւգասը, իշչինենիւ բէթրօ նամը իլէ իմբերաթօրուգ քիւրսիսինէ գուուտ իլէտի։

Իշչինենիւ բէթրօ, պէօյիւք պիր իգթիտար սահիպի տէյիլ իտի իսէ տէ, քէնտի թէպաալարընա էյի կէօզ իլէ պագմագտա իտի, վէ պիր չօգ իսլահաթ իճրասը ագմինտէ տախի պուլունտու՝ Եէնի իմբերաթօր, Իքինճի Ֆրէտերիք իւզերինէ պէօյիւք հիւանի թէվէճճիւհի պուլունտուղունտան, տերհալ Մարիա Թէրէզատան այրըլըպ, Բուսիա օրտուսունու կէրի չէքտի, վէ նէ գատար Բրուսիալը հարպ էսիրի վար իսէ, բէք չօգ հէտիրեէլէր վէրիպ սէրպէսթ սալը վէրտի, վէ Ֆրէտերիք իլէ տախի պիր սուլհ ահտնամէսի իմզա իտիպ անընը իլէ տօսթ օլտու։

Միւշարիւլէյհին սալթանաթը հէնկեամընտա, էվվէլճէ Սիպիրէ սիւրկիւն իտիմիշ օլանլար կէրի չաղրըլտըլար, քի Միւնիխ վէ Պիրօն տախի պունլարընը իչինտէ պուլունմագտա իտիլէր, քէզալիք սանթալար, իլմու մէարիֆ վէ թիճճարլըգ թէչվիգ իտիլտիլէր։

Ֆագաթ հայրքի քի, միւշարիւլէյհ սապրգ իմբերաթօր, տիւնեատէն պէհսապէր, վէ վիւճուտճա տախի բէք զայիֆ պիր հալտէ պուլունմագտա իտի։

1764 սէնէսինտէ, միւշարիւլէյհի թէքրարէն թախթա օթուրթմագ իչիւն պիր ֆէսատ թէճրիպէսինէ գալգըշըպ, պունուն նէթիճէսի պիչարէ Իվանընն, քէնտի հապսխանէ պէքճիլէրինին գըլըճը իլէ գաթլ իտիլմէսինտէն պաշգա պիր չէյտէ գարար գըլմատը, վէ քէնտի գաթիլլերի, պօլ պօլ պախչիլեր իլէ թալթիֆ վէ մէմնուն գըլընտրլար։

Պու ճիւմլէ իլէ, Իքինճի Գաթէրինա իլէ գաթէն սօուգ տավրանմագտա օլուպ, պիր կիւն տախի սէրհօշլուղը հէնկեամընտա հիտտէթլէնէրէք, քէնտիսինի պըրագաճաղընը, վէ օղլունու տախի վէրասէթ հուգուգունտան մահրում գըլըպ, ամուճասընը քէնտինէ խալէֆ իլան իտէճէյինի գաթէրինայա թէհտիտ իյլէտիյինտէ, քէնտի էլի իլէ քէնտի էօսիմինէ հիւքմ վէրմիշ օլոր։

Գէնտի զէվճէսի Գաթէրինա վէ Օրլօֆլար, պիր ֆէսատ չըգարըպ քէնտիսինի ալտ ու կիրիֆթ իթտիլէր, վէ թէրքի սալթանաթ իյլէտիյինէ տայիր էլինտէն պիր իմզա ալտրգտան սօնրա հապսէ իլգա իլէտիլը։

Տօգուզ կիւն սօնրա, եանի 1762 սէնէսի յուլիս այընտա, պիչարէ իմբերաթօր, գաթիլին պուչաղընա գուրպան կիթտի։

Միւշարիւլէյհին զէվճէսի, Իքինճի Գաթէրինա նամը իլէ, Սէն Բէթրսպուրգ քիլիսէսինտէ իմբերաթօրիչալըգ թաճընը պաչընա վագ իյլէտի, վէ գօճասընընն էօլտիւրիւլմիշ օլմասընը հագգը չըգարմագ իչիւն, միւթէվէֆանընը քէնտիսինի ասլա սէվմէմիշ օլտուղունու, վէ հաթթա պինէֆս քէնտի էօմրիւնէ գատ իթմէք էֆքէրընտա տախի պուլունտուղունու մէյտանա գօյմագտա իտի։

Բուսիա սապրգատէկեանը, օրտու, վէ թէքմիլ բարագ թագըմը, Իքինճի Գաթէրինանընն թարաֆընտա պուլունմագտա իտիլէր, չինքի Բէթրօնուն թասավվուր իյլէտիյի իսլահաթ, քեաֆֆէսինին տախի սինիրլէրինէ տօգունուեօր իտի։

Թախթատան աշաղը ինտիրիմիշ օլան Ալթընճը Իվան չօճուգ, պու հէնկեամտէ, երկիրմի իւչ եաշընա վարմըշ օլուպ, սրդը սըգրեա կէօզէտիլմէքտէ, վէ Լատոկա կէօլիս օրթասընտա պուլունան Շլէյզվիգ-պուրկ գալէսինտէ մահպուս պուլունմագտա իտի։

Մէզքիւր ինսիզ մահէլտէ, վէ կիւն ըշընը կէօրիւլէմէյէն մախզէնլէր իչինտէ, պու պէտապախթ ագչէսինին զոյսը ֆէլաքէթինի պանա ասլա աֆվ իթմէյէճէք տիր . . . Լ՛ ճանըմ, պու ազչէյի օնա իատէ վէ թէէտիսէ իթմէլի տիր, վէ զանընմտա պունուն չարէսինի տէ պուլտուս . . . Սիզ պանա պիր մէմուրիյէթ վատ իթտինիզ քի պունուն մաաշաթ վէ թէմէթթիւաթը սարէսի՝ սէնէվի երմի վէ հաթթա երմի պէշ պին ֆրանգա պալիզ օլուր իմիշ . . . Թահթը ըկյասէթինիզտէ պուլունան գումբանեանընն պէօյիւք սերմայէլէրի վար տըր . . . պիր հիմմէթ իտիւպ, պէնիմ իչիւն Մ. Վէրտիէնին շու չալընմըշ մէսլաղընը մէղքիւր գումբանեատան իսթիդրաղ իտինիզ . պու մէպլաղը էօտէմէք իչիւն նէ գատար վագթ լաղըմ իսէ, օ գատար միւտտէթտէ պիր սանթիմ սիլէ ալմագսըզընն մէղքիւր գումբանեանընն պէօյիւք եաղըՀՐԼԳ մէմուրիյէթինին լյֆա իթմէյէ թահահիւտ իտէրիմ . . . շունու եարընը, Մ. Մօժիրօն . . . հիմմէթ իտինիզ, բէճա իսէրիմ . պու հալտէ նամուսըմը գուրթարմըշ օլաճագսընը . . . հայաթըմը խէյաս իթմիշ պուլունաճագսընը . . .

Անարէ սէօղլունիւ քէսմէմէսինի Մօժիրօնատան թալէպ իթմիշ օլմաղլա, պու սիւպիւ տէլիգանը տա սուս բուս տինէմէքտէ իտի . լաքին պիր տագիգատան պէրու օղնագ լէհճէսինտէ պիր քէսէր վէ մահզունիյէթ էմարէսի կէօրիւնմէեէ պաղլամըշ իտի։

—Աղիզիմ –պաղըրտը– պէնի մէյուս զըլըյօրսընըզ . . .

—Պէ՞ն . . . սիզի մէյո՞ւս մը զըլըյօրըմ –թէքրար իթտի սանտրգքեար պէօյիւք պիր թաահիւալէ։

—Է՞հ, էվվէթ, զիրա սիզի զաթէն մահզուն, մէյուս վէ միւքէտտեր կէօրտիւրիմ շու տագիգատա, պէն տէ սիզէ ֆէնա պիր խապէր վէրմէք մէճպուրիյէթինտէյիմ . . .

—Ա՛հ, սէօղլէյինիզ, էֆէնտի . . . զօրգմայըսլ սէօղլէյինիզ –տէտի Անարէ թէէսսիւֆլէ– պիր ֆէլաքէթին էքսիք վէ եա զիյատէ օյմասընա նէ՞ օլուր։

—Պէնիմ սիզին հագգընընզտա օղան նիյաթըմը պիլիրսինիզ, աղիզիմ –տէ. վամ իթտի Մօժիրօն– վէ պու կէճէ Մ. տը Մօնթէկլ իլէ Մ. տը Բիպօգուր վէ Մ. տը Կրանվաղն տա պէնիմ գատար սիզէ խսայրեահ օլտուգլարընա գանի օլտուենուզ . . .

—Էվվէթ . . . էվվէթ . . . պունու կէօրտիւմ վէ գանընըմ –տէտի սանտրգքեար քէքէլէյերէք– . . . կէօրտիւմ վէ շիպահէմ եօգ տըր . . .

—Իմանի պու սապահ խանէմէ կիթտիկիմտէ, եանի սիզտէն այրըլտրգտան եարըմ սաաթ սօնրա, գումբանեատամընը մէճլիսի իտարէսի բէխսի թարաֆընտան պիր մէքթուպ կէթիրիվիշ օլմաղլա, պունուն իւզերինէ քէնտի քէնտիմէ բէք

Իսկ չինուածոց փայտի սղուութիւնն եռապատիկ աւելի է քան վառելեացը. ո՛և է առն չինուած ատեն փայտի առաղձներու արժէքը միշտ երեք անգամ աւելի կը լինի քան աղիւս, քար և այլ նիւթերը։ Եթէ առաղձեղէնը այդչափ թանկ չը լիներ, ամէն հասարակ դասու մարդիկ կրնային գեղեցիկ առներ ունենալ։ հինգ արշուն երկայնութեամբ և 20 հարիւրամեդը լայնութեամբ ո՛և է գերան պակաս չարժէր քան 25 ղրշ այս հոմեմատութեամբ ըմբռնելու է ամէն կարգի փայտերն։ Վանայ մէջ Չինութեան փայտերու տեսակներն են առաջին ու գլխաւորն բարտի, ապա կաղամախ, կաղնի, ուռենի և այլն։ իսկ ծիրանի, խնձորենի, ընկուզենի և այլ պտղատու ծառերը խիստ չափաւոր են իգործածութեան։ Ընկուզենիէ կը չինուին փայտուն և ջնարակեալ (ճիլալը) կերտուածներ, զոբօրինակ սնտուկ, գրրոց, գրասեղան, հացի սեղան, աթոռ թիկնաթոռ, նստարան (գանաբէ) և այլ տան կահ կարասիք։ Ծիրանի, խնձորի և տանձի փայտերը կը գործածուին դռներ, ոստայնանկաց գործիքներ, կօշկակարաց կաղապարներ և այլ այն տեսակ բաներ չինելու, որք ամուր քան գեղեցիկ պարտին լինիլ։ Տանց չինութեան գլխաւոր փայտերն են բարտի, կաղամախ, կաղնի, և ուռենի։ Բոլոր ատոց մէջ աւելի թանկ ընկուզենին է, ոչ փառն զի շատ կըսպառի, այլ զի սակաւ կը գտնուի։

Վանայ քաղաքի և Այգեստանի (ուսկից կերթան արևմտեան, հիւսիսային և արևելեան կողմերն) փայտ մատակարարողն է հարաւակողմն, որ ունի փոքրիկ անտառներ։ Բայց գժբաղդաբար այդ անտառներն այնքան անհոգութեան ու անմշակ

բայց զի կը պակսին այդ հոգածութիւնք, քիչ ժամանակէն պիտի ջնջուին անշուշտ։ Կառավարութիւնն երբէք չը հոգար այդ մասին, իսկ բնակիչներն տգէտ գոլով ապագային վրայ խորհիլ չէին գիտեր։ Այժմ զգալի կերպով նուազած են յիշեալ անտառաց փայտերն, վերջին տասն տարիներու մէջ փայտի յաղորդական թանկութիւնն կը հաստատէ զայս տեսականապէս, իսկ անտառահատներն սա բոլոր այցելուք զայդ կը վկայեն նիթական փաստերով։ Զը կայ մարմին մը որ խորհի թէ ասոնց 10—20 տարի յետոյ, երբ սպառուին այդ անտառներն, վաղնայ ժողովուրդն ինչով պիտի լեցնէ իւր փայտի մասին ունեցած պէտքը։ Խիստ հարկաւոր էր որ կառավարութիւնն յիշեալ անտառաց համար վերատեսչութիւն մը հաստատէր պաշտօն տալով նմա հսկել որ բնակիչներն սպառըսպուռ ջնջում չպատճառեն անտառաց չափազանց քանակութեանց, փայտ կարելով տարուէ տարի, և մանաւանդ ընձիւղեա բողջոջներուն չդպին մինչև որ մեծնան։ Վերատեսչութեան պաշտօն կարող էր լինիլ նաև նոր անտառներ տնկել այնպիսի տեղեր որք հողագործութեան անյարմար լինելով պարապ կը մնան, թէև ջրով առատ են։ Այդպիսի տեղեր կան ոչ միայն անտառ պարունակող վերասացեալ գաւառաց մէջ, այլև Վանայ հիւսիսային և արևելեան ու արևմտեան կողմերն, որոց բնակիչք մեծ մասամբ քաղաքի վաճառականոցն կընդունին փայտ կրկնապատիկ գինով, այնչափ որ կարօտ են փայտի։ Այդ կողմեր կան գիւղեր, որք ծառի մը չունին կամ տերևի մը սօսաւիւն տեսնելէ զուրկ են, և ձեռքի մարկն մը անգամ քաղաքէն պիտի առնուն, զի չկայ իրենց մէջ և ոչ մի տունկ։

Վանայ երկիր բաղդատութեամբ իւր ներկայ բնակչաց շատ աւելի ընդարձակ է, որ ոչ միայն կարող է բուսցնել նոցա հարկաւոր արմտիք, այլ և կարող է տեղ տալ լայնարձակ անտառներու, եթէ տնկող լինի։ Բայց ախո՜ն, որ բնութեան այս մեծ առատաձեռնութենէն օգուտ քաղել չխորհուիր այժմ, որով պիտի գայ ժամանակ մը յորում աւելի նեղութիւն պիտի կրէ վանփայտի կողմանէ, որչափ չկրեր հիմա կարին։ Օգանը լերանց անտառներէն զրկուելէ յետոյ, քաղաքակրթութեան առաջին պայմաններէն մին ապագայն նախատեսելով ըստ այնմ կարգաւորել է ներկայն, բայց դժբաղդաբար այս կողմեր վաղուան համար խորհիլ չկայ։ Այսօր փայտ կայ հրապարակի վրայ, գընելով կը գործածեմք, իսկ եթէ վաղիւ չպիտի գտնուի այլ ևս, այդ որո՞ւ հոգ։ Մինթէ չկա՞յ մէկը կամ չպիտք է ըլլայ մարմին մը որ խորհի այս։ կեսերուն վրայ, առ օրս կը հրաւիրեմք ուշադրութիւն որոց որ անկ է։

ՍՄԲԱՏ

ԳԱՍԹԱՄՈՒՆԻ

Շեհրը մեղքիւրտէն կէօնտէրիլէն աթիտէքի մէքթուպ մէջ մէմուունկի կազէթամըզա տէրճ իտէրիզ։

. . . խմբագիր,

Զոր օրինակ ամէն քաղաքաց և գիւղօրէից հեռաւորաց և մերձաւորաց նկատմամբ ստացած կարևոր տեղեկութիւնքն Ձեր լրագրական էջերուն մէջ հիւրընկալելն հանապազօր ցոյց կուտաք, վստահ եմ և սիրելի է ինձ հաւատալ թէ Գասթամունի քաղաքին վերաբերեալ հետևեալ հակիրճ նկարագիրն ևս նոյնին մէջ անշուշտ հաճութեամբ ընդունելոյ էք։ Մանաւանդ 'ի գիտութիւն այն ընթերցող ազգայնոց՝ որք թերևս ցարդ բնաւ սոյն նահանգին նիթական և բարոյական վիճակին անծանօթ դոյզն գաղափար անգամ չունին։

Սոյն նահանգագլուխ քաղաքն «բսա հնոց Գերմանիկոպոլիս» որ մայրաքաղաք է, ծովային և ցամաքային միանգամայն սովորական ճանապարհին երկայնութիւնն է 42 ժամ։ Պոնտոսի հարաւային կողմն հովտի մը մէջ զետեղեալ է, ամէն կողմէն սարերով շրջապատեալ հորիզոնական ձևով, և միջավայրէն ձորակ մը կ'անցնի։ Քաղաքին բնակչաց մեծ մասն Թուրք, զրեթէ մերձ 400 ընտանիք Յոյն։ Թէ Թուրք և թէ Յոյն բնակիչք առհասարակ արուեստագէտք։ վաճառականք սակաւաթիւք։ Թուրք հասարակութիւնն արու և էգ տգիտութեան մէջ ընկղմեալ՝ անբարոյականութեամբ և արբեցութեամբ մոլեալ, իսկ Յոյն տարրին մէջ քաղաքականութեան հետքեր բաւական կը նշմարուին, և ունին երկսեռ վարժարան մը։ Քաղաքին փողոցները նեղ, անշուք, և տունները այնպիսի խարխուլ հնութիւն մի ունին, որ եթէ յորդաբուղխ ջրոց առատութիւնն և բնակչաց ճարպիկութիւնն պակասի, մէկ ժամու մէջ քաղաքը ամբողջովին հրոյ ճարակ լինելոյ դատապարտուած է։ Կլիմայն ձմեռնային եղանակին մէջ սաստիկ ցուրտ և երկարատև սառնամանիք յառաջ կը բերէ։ արևմտեան հարաւակողմը բարձանց վրայ վաղեմի բերդի մը աւերակներն կան, որոյ վերայ չենք մի հաստատեալ է քաղաքին մէջ պատահեալ հրդեհները դիտելու։

Քաղաքիս ամենամօրք մասն Հայկական տարրն կը կազմէ, առաւելապէս կեսարիայէն գաղթեալ, ընդ ամենայն 65 ընտանիք։ Բնիկ ազգայինքն յետադէմ կացութիւն մը ունին նիւթապէս և բարոյապէս, իսկ գաղթականք քաղաքականութեամբ, համեստ կենցաղավարութեամբ և ուսումնասիրութեամբ կը փայլին ըստ բաւականին։ Դժբաղդաբար առհասարակ ամենքն ալ թրքախօսեն, և խիստ սակաւք են՝ որք վայելուչ Հայերէն կը խօսին։ Այսու հանդերձ կանխաւ ոչ եկեղեցի և ոչ դպրոց ունելով՝ մինչ 1873 թուականին փոքրիկ մատրան մի մէջ կաղթէին։

Սոյն միջոցին՝ Ընճեան աղնուազարմ դերդաստանի պայազատներէն Մատթէոս էֆէնտի վաճառականութեան գործովք աստ գտնուելով, Աստուածասիրական ջանիւք և դրամական առատ նպաստիւք գեղեցիկ եկեղեցի մի կառուցանելոյ ձեռնարկեց, և ամենայն յաջողութեամբ 'ի գլուխ հանեց։ այլ և եկեղեցւոյն կից վարժարան մի և սոյնին իբր եկամուտ վարձու տուն մի եւս կանգնեց։ աւա՜ղ, որ այս վերջինն չինուածոց գետինն՝ յորոյ վերայ հաստատուած էին, անձրևային հեղեղներէն խախտելով՝ անցեալ տարւոյն մէջ կործանեցան երկաքին։

Յիշեալ բարերարն՝ որ Աստուծոյ և իմաստութեան տաճարներն կանգնելոյ առատաձեռնութիւնն ունեցաւ, միւսանգամ գիտութեան տաճար մի ևս հիմնովին կառուցանելոյ արիութենէ յետս չընկրկեցաւ, իսկոյն 6—7 հարիւր լիրայի ծախքն կանխիկ հատուցանելով՝ գեղեցիկ յոյժ քան զառաջինն հոյակապ դպրոցի մի վիճակեցոյց տեղւոյս երջանիկ հայութիւնն։

Մատթէոս էֆէնտի այս քաղաքին մէջ կենաց մեծ մասն մի անցունելով՝ յիշեալ չքնաղ մեծագործութեամբք և եթ չատացած չէ։ Մատթէոս էֆէնտի իւր ազգասիրական բարեգործութեանց աւելի փայլ տուած է այնու, զի իւր ընդասուն Աստուածասիրութեան և մեծահաւատ քրիստոնէութեան համեմատ տեղւոյս Հայազգիները դէպ 'ի բարեպաշտութիւն և յԱստուածպաշտութիւն մղելու մեծ չարժառիթ եղած է մեծ ազդեցութեամբ և գեղեցիկ օրինակաւ։

Մատթէոս էֆէնտի՝ այլ և այլ կողմերէ հաւաքեալ և բնականաբար տարբեր զգացմանց և գաղափարաց և սովորութեանց վարժ հայորերուն մէջ սիրալիր յարաբերութիւններ և 'ի մի ձուլելոյ յօդակապն հաստատած է՝ պատեհ առիթներու մէջ ստէպ ստէպ այցելութիւններ տալով մեծին և փոքուն՝ մեծատան և աղքատին։

Ունճեան էֆէնտին՝ կուսակալութեան քով ստացած բարձրագոյն վարկին և մեծարանաց համեմատ՝ փոյթ տարած է մեր ազգայիններէն ևս աթոռներ ունեցող կառավարական ակումբներու մէջ։ Մինչդեռ յառաջն Հայոյն գոյութիւնն անգամ անգիտելի էր կուսակալութեան։ Նա՝ իւր հզօր միջնորդութեամբ Հայ ժողովականութեան հիմն դրաւ, և ազգին պատիւն բարձրացոյց առաջի կուսակալութեան։ Բաւական տարիներ կը լինի այս մեծ ազգասէրն անդառնալի կերպով քաղաքէս մեկնած է, սակայն իւր սերմանեալ առաքինութեանց գեղեցիկ սերմերն բուսանելոյ և ուռճանալոյ հակամէտ են։ Եւ որ առաւել զարմանալի է, ինքն թէև ատի հեռացեալ հարիւրաւոր մղոններով՝ և ծանրածանր զբաղմանց դեղերեալ, նորակառոյց վարժարանն իւր ազգասիրական տեսութենէ հեռացած չէ, և միշտ նորայն բարոյական վիճակին վերայ տեղեկութիւններ ստանալու ցանկութիւնն և մտադրութիւնն ունի։

Այո՛ Մեծ, Տէր, յիշեալ էֆէնտին քաղաքիս Հայութեան ոգին և սիրտն էր, նա՝ Դասթամունիի Հայոց Եղիան էր, որ թէև վերացաւ, հեռացաւ, բայց իւր փոխանակ եղիսէ մի յաջորդ թողուց։ Կարապետ աղա փափազեան, որ Նորին Վսեմութեան գործակատարնէ։ խիստ հաւատարիմն և սիրելին, որ իրաւամբ իւր Տիրոջ կրկնակի ոգին Աստուածասիրութեան և եռանդուն Ազգասիրութեան կրելով 'ի ներքս, անցեալ ամբարն ամբողջ եղանակին մէջ իւր վաճառականական գործերն իսպառ բարձի թողի առնելով, ուրևակեզ քրտնաթոր անդադար վարժարանին շինութեան գործոյն մեծ մղում տուաւ միայնակ։

Մեծ. Տէր խմբագիր, եթէ ազգային օգտակար գործոյ նուիրեալ չնչին լուսայլ մի պարգևատուն կ'գնահատուի և կ'դրուատի լրագրաց մէջ, մեծ ի՞նչ է, և բաղմապատիկ իրաւունք չունի՞ այսպիսի մեծանուն բարերար մի հռչակին և փոխադարձաբար երախտագիտական յարգանքը ընդունել իւր բարերարեաներէն, որ ցաւալի ասել թէ ցարդ թագուն մնացած է։

Այսպէս երախտագիտութիւնն մեծ պարտք դնելով մերձ 70 տարու և էգ ուսանողաց սրտին վերայ, կը ցանկան հրապարակաւ իւրեանց անկեղծ և խոնարհ շնորհակալեաց հաւաստիքն մատուցանել առ Մեծ. Բարերարն իւրեանց, որոյ անհուն շնորհիւ թափառական և յուսահատ կացութենէ ազատելով, նորահաստատ նախակրթարանին մէջ ուսման քաղցրիկ կաթովն կը սնանին և կ'աճին պատրաստել իւրեանց մի գեղեցիկ և ապահով ապագայ։

Հուսկ յետոյ, Տէ՛ր, սոյն մատաղերամ մանկտւոյն սրտեռանդքն երախտապարտ զգացմանց թարգման լինելով 'ի լուր ամենեցուն, անկասկած եմ թէ ղմեզ Ձեր մարդասիրութեան պարտական պիտի կացուցանէք։

Ինձ կը մնայ և եթ խնդրել, զի կանխաւ ընդունիք մեր մեծարանքն։

Մեծապատուութեան Ձերս

82/12 փետր. Խ. Ս. Թ.

Գասթամունի

ԹԷՀԷՐԱՆ

Թէհէրան մուխպիրիմիզէն յունվար 25 թարիխէյէ պլսրզամբզ մէքմէթուպ տբր.

Միւէլլիֆ,

Գավգասիա ումուրը խարիճիյէսի մէմուրը Մ. Եուսուֆ Ղովիչ պունտան իբի մահ մուգատէմ Պաեազիտ հուտուտունտան վան վէ Հէքքեարի թարիգի իլէ Մուսուլա գատար կիտիպ, ավատէթինէ տախի Ըվվանտեզ վէ Սավճպուլագտան կէչէրէք Թէպրիզէ կէլմիշ տիր։ Մէսմուաթա կէօրէ, մուժահիլէյհին պուքէրրէ մահալը մէղքիւրէէ վուգու պուլան սէյեահաթը՝ օրալարտա էհալի սայիրէնին գիւրուլերէն զիյատէ օլուպ օլմատըղընը թահգիդ վէ թէտգիդտէն իսպարէթ իմիշ։

Կէչէնլէրտէ Պաճէրքի պողազընտան հուտուտը Օսմանիյէէ թէճավուզ իտէն վէ 4 գարիյէ իլէ 40տան միթէճավուզ թէպպաղը Սալթանաթը Սէնիյէեի գաթլ ուճէրհ վէ պաղըլարընը էսիր իտէրէք պութարաֆա կէթիրէն իրան ասաքիրի վէ էհալիսի իչիւն պուկիւնլէրտէ հուտուտ պաշընտա միւխթէլիֆ պիր գօմիսիօն իճթիմա իտիպ ճինայաթը մէղքիւրէյէ միւթէճասը օլանլարընը ճէզալարընը թային վէ իճրա իտէճէք տիր։ Մէղքիւր գօմիսիօն՝ իրան տէվլէթինին ախիրէն Շեյխ իսպէյտուլլահ էֆէնտէն միւսատիրէ իթտիկի չիֆթլիքեաթ մէսէլէսինէ տախի պագաճագ տբր։

Համնտա էշդբեասընը ախզ ուկիրիֆթ իթմէք զըմնընտա տէվլէթէնը Ալիւէթէն պէյնինտէ վէրիլէն գարար միճիպինճէ, թարաֆէյնտէն Պաղտատ հուտուտընա ասաքիր սէվգ օլունմագտա տբր։

ՐԷՍՄԻ

Աթիտէքի իլանը բէսմի Աչար վէ Աղնամ էմանէթի թարաֆընտան մաթպասմզա թէպլիղ օլունմըշ տբր։

Հարիր (իբէք) իլէ գօղա վէ հարիր թօխումու հագգընտա ճարի օլան մուամէլէյէ վէ սաիր պաղը էմպարինէ թէվֆիգէն պատէղին աֆիյօն վէ խաշխաշ իլէ բալամութ վէ քէօք պոյա վէ միյան քէօքիւ կիպի մահսուլաթըն կէօմրիւքլէրտէն հինը իմրարընտա էօշր թէզքէրէսի արանըլըպ, հիչ թէզքէրէսի օլմայան վէ եախոտ թէզքէրէսինտէ մուհարբէր մըգտարտան ֆազլա զուհուր իտէնլէրտէն աֆիյօն վէ խաշխաշըն հարիր վէ գօղա վէ հարիր թօխումու հագգընտաքի մուամէլէյէ թաթպիգէն զապթ ու միւսատէրէսիյէ, բալամութ վէ քէօք պոյա վէ միյան քէօքիւնտէն պիրումումա աչար գաչագարը հագգընտաքի ուսուլէ թէվֆիգէն քէմաքեան իբի գաթ էօշր ախզը սուրէթլէրինին ուսուլ իթթիխազը Մալիյէ Նէզարէթը ճէլիլէսինտէն վուգու պուլան արզուիշար իւզերինէ Շուրաի-Տէվլէթտէ թէզքէքիւր վէ թէնսիպ գելընմըշ, վէ գարարը վագըն սէֆարէթլերէ թէպլիղնէթարիճիյէ նէզարէթը ճէլիլէսինէ պիտիրիտիյի կիպի, Բուսումաթ էմանէթը պէհիյէսինէ տէ մալիմաթ վէրիլմիշ օլաղընա վէ քէյֆիյէթին հէր քէսէ իլանը իլէ մուճիպինճէ մուամէլէ իճրասը խայը վագթա միւհթաճ օլտուղու ճիհէթլէ, պունտան տօլայը պիր կէօնա չիքեայէթէ մահալ գալմամագ իւզրէ կէօմրիւքլերճէ եօգլամա իչիւն պիր մէպտէի իճրա թաեինի լազըմէտէն կէօրիւնէրէք 98 սէնէսի մայիս իպթիտասընտան իթիպարէն իճրասը խազինէճէ թէնսիպ գելընտըղընա պինէն, քէյֆիյէթ չիմտիտէն հէր քէսին մալիմիւ օլարագ մէղքիւր մայիսին պիրինճի կիւնիւնտէն իթիպարէն իսկէլէ վէ հուտուտ կէօմրիւքլէրինտէն իմրար օլունճագ աֆիյօն վէ խաշխաշ վէ բալամութ վէ քէօք պոյա վէ միյան քէօքիւ իչիւն մախրէճի պուլունան գագա վէ լիմա աչար իտարէյէրինտէն էօշրիւ թէէտիյէ օլունտըղընա տայիր եվվելճէ թէզքէրէ ալընարագ հինը իմրարընտա կէօմրիւք մէմուրլարընա իպրաղ վէ իրաէ օլունմասը, վէ թէզքէրէսի օլմաեան վէ եախոտ թէզքէրէսինտէ մուգարրէր մըգտարտան ֆազլա զուհուր իտէն էշեահ մէղպուրէ հագգընա պէր վէճհը մուհարբէր մուամէլէ իճրա գըլընճաղը իլան օլունուր։

22 չուպաթ 97

ԹԷՎՃԻՀԱԹ

Էրզրում վիլայէթի տէֆթէրտարը Հիւսնիւ էֆէնտիյէ բիւթպէի ուլա սընֆը սանիսի,

Շամ թէլէկրաֆխանէսի միւտիրի Մէհմէտ Հիլմի էֆէնտիյէ բիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի,

Ատանա վիլայէթի տէֆթէրտարլըղը՝ Գոսօվա վիլայէթի տէֆթէրտարը սապլըդ Թէվֆիգ էֆէնտիյէ,

Շգօտրա վիլայէթի տէֆթէրտարլըղը՝ բիւթպէի սանիյէ սընֆը սանիսիյէ չուրաի Մալիյէ էվրագ միւտիրի սապլըդ Նէճիպ էֆէնտիյէ,

Գոսօվա վիլայէթի տէֆթէրտարլըղը՝ միւլազա Էմինէ գօլ օրտուի Հիւմայունու մուհասէպէճիլիյինտէն միւֆասըլ Եուսուֆ Ջիյա էֆէնտիյէ,

Հարպիյէ նէզարէթի մուհասէպաթը ուսմանիյէ տահրէսի պիրինճի չիւպէսի միւտիրլիյի՝ մուավինլիյինտէ պուլունան Լօմէր էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տբր։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Մէսմուաթա կէօրէ, Հէլլեր եախոտ Նիլլեր իսմինտէ պիր քիմսէ վիէննատա պիր սախթէքարլըգ էղլէմիշ օլտուղունտան, վիէննաճա իթհամընա գարար վէրիլմէսինի միւթէագբա, մէրգում՝ օրատան պիր թագրիպ ֆիրար վէ Տէրսատէթէ կէլմիշ վէ համիլ օլտուղը սախթէ գամպիալ պէտէլինի ալմագ իւզրէ Օսմանլը պանգասընա վէ սաիր պանգալարա միւրաճաաթ իթմիշ իսէ տէ, քէնտիսինին գամպիալ մուգալիսի օլտուղու էվվելճէ պանգալարա վիէննատան պա թէլէկրաֆ իշար իտիլմիշ օլտուղունտան, մէրգում պանգարատան բէտտ օլունտուղու կիպի, լազպրթայա տախի իսպարը քէյֆիյէթ օլունտուղունտան թահթը թէվգիֆէ ալտըրըլմըշ տբր։

Անճագ լօգանթա թէրճէմանլարընան պիրի՝ մէրգումը սախթէքար օլմատըղընա քէֆալէթէն թէվգիֆտէն գուրթարտըղընա, մէրգում՝ պանգալարտան նամուս տավսընա գալգըշմըշ վէ հաթթա պիր այա գարիպ մահպուսիյէթինէ թազմինաթ օլմագ իւզրէ, պանգալար թարաֆընտան 150 նարօլէօն իթասը թէքլիֆ օլունմըշ իքէն, մէրգում գապուլ իթթէքէնէ, 30,000 ֆրանգ բատտէսինտէ թազմինաթ տավսը աչմըշ, վէ ախտ մահքէմէյէ միւրտճաաթլա իճապը իճրասընը թալէպ իլէմէքտէ իքէն, վիէննատան Աւսթրիա սէֆարէթինէ կէլէն տիկէր պիր թէլէկրաֆ իւզերինէ մէրգում՝ թէքրար թահթը թէվգիֆէ ալտըրըլմըշ, վէ վիէննայա կէօնտերիլմէք իւզրէ Ավսթրիա գօնսօլոսխանէսինէ թէսլիմ օլունմուշ տբր։

—

Շու կէչէն տէօրթ կիւն զարֆընա Տէրսատէթէ եաբընըզ Պանտըրմատան 9,000տէն զիյատէ վէ պիր օգատար տա իզմիտ թարիգիլէ իսկիւտարա գօյուն կէլտիյինտէն, էթին ուճուզանմասը միւհթէմիլ տիր։

—

Հապսխանէի ումումի իտարէսի պաշ քէաթիպի հաճի Բիւսթէմ պէյ՝ եվվելքի ագշամ Ցուլթան Ամէտտէն կէչէր իբէն, իսը իլէ կէչմէքտէ օյան պիր արապանըն չարբմասը յա, տիզինտէն ֆէնա հալտէ զէտէլէնիպ, տիւշիւպ պայըլմըշ տբր։ Անճագ պու արա հապսխանէի ումումի միւտիրի Ալի պէյ էէթիչէրէք, մէճրուհը մումիլէյին այմըշ վէ պիր արապա իլէ խանէսինէ կէօթիւրմիշ տիր։

—

Ավսթրիատա վագը Սթիրի նամ մահալտէ կէչէնտէ պիր քէօմիւր մատէնի բաթլայարագ ամիյէտէն 150 քիչի թէլէֆ օլմուշ տբր։ Մէղքիւր քէօմիւր մատէնի՝ Լիճնտա վագը օլուպ, կէչէնտէ ըզհարը ֆիլաս իտէն իւնիսն ֆէնէրալ պանգասընըն միւէսսիսի Մ. Պոնթույա տիր իմիշ։

—

Հաճիլերի համիլ պուլունան 4 գրթա վաբօր պու քէրրէ իզմիրէ մուվասէլէթ իթմիշ տիր։ Իզմիր գարանթինախանէսի մէղքիւր վաբորլարտան եալընըզ իքիսինին համիլ օլտըղը հաճիլերի ալապիրինտէն, տիկէր իքի վաբորրն հաճիլերի չատըրլարա եէրլէշտիրիլմիշ տիր։ Մէրգումուն հաճիլէր իզմիրտէ 10 կիւն գարանթինա պէքլէտիքտէն սօնրա Տէրսատէթէ կէլէճէք տիր։ Հիճազ վալիի սապրգը Սաֆվէթ բաշա հաղրէթլերի տախի մէղքիւր հաճիլէր միյանընտա պուլընմագտա իմիշ։

—

Ինկիլիզ կազէթալարընըն պէյանընա կէօրէ, կէչէնտէ ճէնուպի Ամերիգատա վագը Բէրու մէմալէքինտէ 600 նէֆէրտէն իպարէթ պիր ասքէր պէօլիւիյի՝ եաղմա իթմէք նէյէթիլլէ Բիազօ չէհրի իւզերինէ հիւճում իթմիշլեր տիր։ Շեհրը մէղքիւրտէ իգամէթ իտէն 400 գատար էճնէպիլեր՝ ասաքիրը մէրգումէյէ մուգավէմէթլէ մալլերինի մուհաֆազա իթմէյէ թէճրիւպէ իթմիշլեր իսէ տէ, մաղլուպ օլմուշ, վէ իչլերինտէն 300իւ գաթլ օլունմուշլար տբր։ Մագթուլլար միյանընտա Ֆրանսա գօնսօլոսու տախի պուլունմագտա իմիշ։

—

Ինկիլթերրա մէճլիսը մէպուսան ազալարընտան պիր զաթ՝ պիր գաչ հաֆթա մուգատտէմ պիր պալօն իլէ ինկիլթերրանըն սահիլը չարգիսինտէն հավալանմըշ իսէ տէ, պալօն իլէ պէրապէր տէնիզէ տիւշիւպ դարգ ու նապէտիա օլմուշ տբր։

—

Տիարպէքիրտէն տիւնքի Ամ. պալա փետր. 12 թարիխյէ եաղըլան պիր մէթուատա օգունտու. ղունա կէօրէ, միւթէպէրանտէն վէ շէհրը մէզքիւր էրմէնի բրօթէսթանլըրնտան թովմաս էֆ. Պոյաճեան՝ պու քէրրէ Տիարպէքիր Ինկիլիզ գոնսօլօս վէքիլէկի. նէ թային օլունմուշ տը։

Քէզալիք մէզքուր մէթուատա օգունտ պուլունա կէօրէ, շէհրը մէզքիւր պէտիք ռէխնէն իգ. տամանը պէտէօրնտ սոգալը մունթազամ սոբէթտէ սիւբիւ. ռիւլմէքտէ. վէ ւեւբրիւնիէրին իւճրէթի սահիպը իմթիյազ Պօղոս էֆէնտի թարաֆընտան ռթա օ. լունմագտա տը։ Մուսաիւլէհ Պօղոս էֆէնտի՝ սէնէվի պէլէտիեէտէն 27.000 ղրուշ պէտէլ ախզ իտէրէք, պու թէշէպպիւսի տէ. ըօհտէ ռթմիշ տիր։

Մէզքիւր մէթուպրն Նիհանէ. թինտէ շու աթիտէքի շայանը տրգգաթ ֆգրա տախի կէօրիւ. միշ տիր.

«Պազը մահպուսիյնին մահպէս. տէն ֆիրար ռթմիշ օլտուգլարը. տան տօլայը կէչէն հաֆթա էքի Ծարալը թէքմիլ մահալլէսի հե. ռեեձան իյինտէ պուլունմագտա ի. տի։ Պու ֆիրար մատտէսինին թեճէտտիւսի մուճիպը թէէսիւֆ պիր հալ տը։ Հէր նէ գատար կարտիանլար քէմալը տրգգաթ վէ թէյագգուղա պուլունուօր. լար իսէ տէ, 36 մահպուսին՝տէ. միրէրի պօղուլմուշ օլան պիր բէնչէրէտէն ֆիրար ռթմիշլեր, վէ ֆագաթ զէնճիրլերին սէսի իշի. տիլտիկինտէն, ճանտարմալար մէրգումանը գօվալմաեա պաշ. լամշլար վէ կիւճպէլա գաշանլա. ըընդսֆիքը էլէ կէչիրմէյէ մուվաֆ. ֆագ օլմուշլար տը։

«Կէչէն սէնէ հարիգզէտէ օլան էրմէնը քիլիսէսի չու աշրատա ին. շա օլունմագտա տը։ Կիւլպէնկ. եանլարը պուրատաքի աճէնթէսի Ծակոբ աղա պիր խանէ տէֆթէրի աչբա, շիմտիյէ գատար 2000 լիրա թօրամշշ տը։ Ամէլիեաթ քէմա. լը կէրմի իլէ իւէրու կիթմէքտէ օլտուղընտան, մէզքիւր քիլիսէ. նին պունտան պիր սէնէյէ գա. տար իքմալի մէմուլ տը։»

—

Տիարպէքիրտէ վագը Հաղրոյ նամ՝ մահալտէն Ա-էոթէրէ եաղըլ. տըղընա կէօրէ, կէչէնլերտէ 40 գատար միսէլլահ ֆիւրտ էշգբ. եասը մահալը մէզքիւրտէն պիր սատի մէսաֆէտտէ քեան թովմաս Ադաքեալ վանքը իւղերինէ պիր հիւճում՝, գաբուլարը գըրարագ իյէրի կիրմիշլեր, վէ կէրէք երքէք վէ կէրէք գատրն վանքն խըզ մէթքեարլարընը չէտիտէն տարպ իտէրէք, վանքն օտալարընտա պուլտուգլարը բուպա վէ կիւմիւշ վէ պագդրա տարր հէր չէյի եաղ. մա իտիպ հիչ պիր չէյ պրագմա. մըշլար տը։

Քէզալիք մէզքիւր մէթուպրն իշարընա կէօրէ, Ֆարգին նամ մահալ հապսխանէսինի տէլերէք իքի էֆֆիգլերի իլէ պէրապէր կէ. չէնկերտէ ֆիրար ռթմիշ օլան Ֆէ. գի Ագուպ նամ՝ շագի՝ պայընա տիկէր պազը եշգբեա տահա թօր. լաեաճագ, Տարէ—Գուռ թէսմիյէ օլունան կէչիտի թուռմուշ վէ ի. քի տաղ պէյնինտէ ամէտշիւտիւ մէն ռթմիշ տիր։

—

Լիվէլքի կէհէ սապահա գար. շը Պէյօղլունտա պէօեիւք Բար. մագ գաբու օգաղընտա պիր խանէյէ խըրսըզ կիրէր իքէն, խա. նէ սահիպի թարաֆընտան տու. յուլուպ պաճաղընտան ըէվօլվէր իլէ ճէրհ վէ թէճէկերէ իլէ Գալա. թա սէրայընա նագլ իտիլտիկինի եաղմըշ իտիք։

Սարիգը մէրգում Պէյօղլու խըր. սըզլարընը պէօճէք պաշլարընտան օլուպ, ալտըղը եարա իսէ զալէթ միհլիք օլտուղունտան, հէքիմէր պաճաղընը քէսիլէճէյինի պէէան ռթտիքէրինտէ, մէրգում բէք զիեատէ ամբտրը պէեանը իլէ քէնտիսի տէ քէսիլմէսի արզուսին. տէ օլտուղունը սէօյլէմիշ տիր։

Պաճաղընը քէսէճէք օլան հէ. քիմին էլինէ սաղը՞գ։

ԻԼԱՆԱԹ

ԵԼԵՆԻ ԹԱՐԹԸ ՎԷ ԷՕԼԶԻԼԷՐ

Շէհր Էմանէթինտէն կէլէն իլան

Մարտ իպթիտարնտա մէզգրի ռհրայէ վագը մուգարրէր օլան էվ. զանը հէտտտէնին էվվել վէ ախէր նէչը իտիլէն բիսալէ վէ ճէտվէլ. լերի էսարը մասլահաթը թայրին վէ թէպերին իտէեօր իսէ տէ, պիր դաթ տահա իյզահաթը չամիը օլ. մագ վէ սայէի ինալէթվայի հաղ. ըէթը բատիշահիտէ, էհալինին ախզուլ ռթաճա զիյանտէն վիգայէ. լերի էսպապը թէմամը՝լա իսթիհ. սալ գըլընմագ իւզրէ էսքի օգգա վէ արշը՝ն վէ մէգայիսը սայիրէ ի. լէ ալընան պիր չէյին եէնի էօլ. չիւէր իլէ ալընտըը հալտէ գաշ ղուրուշ վէրիլմէք լազըմ կէլէճէ. կինի 10 բարատան 100 ղրշա գա. տար սըրասը լա իրայէ իտէր սու. ըէթտէ պու քէրրէ տէ թանզիմ ռթտիրիլէն ճէտվելը էլսինէի միւթէատտիտէ իւզրէ թապ ռթ. տիրէրէք, լիզումի մըգտարընը լէֆֆիլէ, պունլարը մարտտան էվվելճէ էիմմէի մահալլաթա (մա. հալլէ իմամարը) վէ ճէմաաթը սահրէ մուռթարլարընա վէ միւ. ֆէթթիշ վէ չավուշլարա ռթասը, վէ իյճապ իտէն բազար վէ մէվ. գիլէրէ թաալիգ օլունմասը թաա. միմէն տէվարը պէէտտյէ միւ. տիրիյէթլերինէ պիլտիրիլմիշ, վէ մարտ հուլուլինտէ մուամէլաթը ախզուռթանը թէէմինը հիւսնի ճերէյանը՝լա պէրապէր սէքէնէի Տարիւ Ռիլաֆէթ իւլ Ալիյէնին պու եօլտա զարարտան վիգայէլէ. ռինէ հէր թարաֆճա տրգգաթ ու ռթինա իտիլմէսի տախի թավսիյէ վէ թէէքիտ օլունմուշ օլմաղլա, չիմտիտէն ումումը՝ն մալիսմի օլ. մագ իւզրէ իլան օլունուր։

Էսկի օգգա վէ արշը՝ն վէ մէգայիսը սայրէ իլէ ալընան քեաֆֆէի էրզագ վէ էշանը՝ն նէչի էօլչիւլէր իլէ ա. ալընտըը հալտէ գաշ ղրուշ վէրիլմէք լազըմ կէլէճէկի 10 բարատան 100 ղը. ռուշա գատար սըրասը իլէ իրայէ իտէր ճէտվելէ տիր։

Էսկի օգկա ֆիյաթը		Եէնի օգկա ֆիյաթը	
Ղրշ	Բ.	Ղրշ	Բ.
	10		7-*
	15		11—
	20		15—
	25		19—
	30		23
	35		27
	40		31
	45		35
	50		38—
	55		42—
	60		46—
	65		50—
	70		54—
	75		58
	80		62
	90		70
	100		77—
	110		85—
3			93—
3	20		109
4		3	4—
4	20	3	20
5		3	35
6		4	27
7		5	18
8		6	9
9		7	
10		7	31—
11		8	22—
12		9	14
13		10	5
14		10	36
15		11	27
16		12	18—
17		13	9—
18		14	
19		14	32
20		15	23
25		19	19
30		23	14—
35		27	10—
40		31	6
45		35	2
50		38	38
60		46	29—
70		54	21
80		62	12—
90		70	4
100		77	36

Եէնի քիլէ ֆիյաթը		Էսքի քիլէ ֆիյաթը	
Ղրշ.	Բ—	Ղրշ	
27.	00	10	
29	28	11	
32	16	12	
35	5	13	
37	33	14	
40	20	15	
43	9	16	
45	37	17	
48	25	18	
51	14	19	
54		20	
67	22	25	
81		30	
94	23	35	
108	4	40	
121	24	45	
135	5	50	
122	6	60	
189	7	70	
216	8	80	
243	9	90	
270	10	100	

(*) Իշպու (—) իշարէթ պուղուգ մանասընա օլտուղու խասսէթէն իխ. թար օլունուր։

Եէնի գանթար ֆիյաթը		Էսքի գանթար ֆիյաթը
Ղրշ	Բ—	Ղրշ
1	30	1
3	21	2
5	12	3
7	3	4
8	24	5
10	25	6
12	15	7
14	6	8
15	37	9
17	28	10
19	19	11
21	10	12
23	00	13
24	31	14
26	22	15
28	13	16
30	4	17
31	35	18
33	25	19
35	16	20
44	11	25
53	5	30
61	29	35
70	33	40
79	27	45
88	22	50
106	10	60
123	38	70
141	27	80
159	15	90
177	4	100
265	26	150
354	8	200
442	30	250

(Էսկի չարշը արշը՝ն վէ էնտաղէ վէ էսկի ճէքի իլէ եէնի արշը՝ն վէ չէքի պէյնինտէ օլան ֆիյաթճա ֆարգ հագ. գընտա թանզիմ գըլընան ճէտվելէրի տախի ճումաա կիւնքի նիւսխէվիղտէ նէչը իտէճէյիզ։) Թ. Է.

Էվգաֆը Հիւմայուն վարիտաթը ու. մումիյէ իտարէսինտէն կէլէն իլան.

Պ՝յօղլունտա Գուլէ գաբուսընտա Շահ Գուլի ճամիի չէրիֆի էօ. նինտէ քեանն պիր պաղ միւ. քեան քիրայա վէրիլէճէկինտէն, թալիպ օլանլարը՝ն նիհայէթ պիր հաֆթայա գատար վարիտաթը ումումիյէ իտարէսինէ կէլմէլերի իլան օլունուր։

21 շուպաթ 97 3—3

Քէզա

Պաղչէ գաբուսընտա քեանն եէ. նի ճամիի չէրիֆ հավլուսընտա եալընը՝ն բազար երթէսի կիւնէրի գուրուլան բազար մահալի ռու. սումը իլէ բօսթանէ վէ սէյլ պէյնինտէքի վէ Զընար Ալթը թա. պիր օլունուր մահալտէքի գահվէ մահալէրի վէ Զիլինկիրլէր գա. բուսընտա սալաշըն իլթիգամը՝նա թալիպ օլանլարը՝ն՝ թարիխի իլան. տէն իթիպարէն շուպաթը՝ն նիհա. եէթինէ գատար էվգաֆը Հիւմա. եուն վարիտաթը ումումիյէ իտա. ըէսինէ կէլմէլերի, վէ մարտ իպ. թիտասընտա իհալէի գաթիյէերի իճրա գըրընաճաղը իլան օլունուր։

21 շուպաթ 97 5—3

Շէհր Էմանէթինտէն կէլէն իլան

Տէրսաատէթ վէ պիւտաք սէյա. սէ զէպհիյէ ըուսումընը՝ն կէլէճէք 98 սէնէսինէ մահսուսպէն պիր սէ. նէ միւտտէթէ վէ էմնալի վէճէկէ իտարէ օլունմագ վէ թագարրուր իտէճէք պէտէլի՝ Օսմանը՝ն ալթու. նը 100 ղուրուշ հիսապը՝լա բէչին օլարագ թէսվիյէ գըլընմագ շար. թը վէ չէրաթը սարէ իլէ պիր միւզայէտէ իշպու շուպաթը՝ն 27 ինճի կիւնիւ գարարը վէրիլէճէ. կինտէն, թալիպ օլանլարը՝ն Շէհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ իլլէմէլերի իլան օլունուր։

22 շուպաթ 97 2—1

Թօբխանէի Ամիրէ մէճլիսինտէն կէլէն իլան.

Թօբխանէի Ամիրէ իտարէսինտէ պուլունան Գըրգ Աղաճ ֆիշէնք. խանէսիյլէ Զէյթին Պրունը ֆապ. ըիգաարընտա մէվճուտ օլուպ, պիր. միւզայէտէ թէգարրուր իտէճէք ֆիյաթ իլէ էսմանը պալիղէյերի. նին նըսֆը բէչին վէ նըսֆը տիկէ. ըի անտէն 15 կիւն սօնրա եիւզ. լիւք Օսմանը՝ալթունը 100 ղրշ. հիսապը՝լա թէսվիյէ օլունմագ չարթը վէ չէրաթը սարէ իլէ ֆիւրուխթ իտիլճէկի կէչէնլերտէ միւթէատտիտ կաղէթալարը՝լա ի. լան օլունան մէզքիւր Գըրգ Ա. ղաճ ֆիշէնքխանէսինտէ մէվճուտ թախմինէն 4000տէն 5000 օղգայա գատար քիւլչէ ճիւրուհ բարշաար տախի պէհէր գըճէսի 3 ղրշ. 30 բարատա թալիպլէրի իւզէրինտէ գալմըշ իսէ տէ, պու ֆիյաթ տէ. եէրլէրինտէն տուն կէօրիւնտիւլիւ ճիհէթլէ, էշեաի մէզքիւրէնին պա. հասը թալիպլերին քէնտի նամընա չըգմիշ, էշեա էսմանընը հավի թօբխանէյին 97 սէնէսի սէրկի վէ սուրէթլերինտէն մահսուպ օլուն. մագ վէ ախիրէն նամընա եաղըլ. մըշ վէ եախօտ տիկերինտէն ճիրօ իտիլմիշ վէ եա սէնիյին սապգա հիսապընա ախտ պուլունմուշ սէր. կի վէ սուրէթ գապուլ օլունմա. մագ շարթը վէ չէրաթը սարէ իլէ թէքրար պիլմիւզյէտէ Գըրգ Աղաճ ֆիշէնքխանէսի տէօքիմ. խանէ ճիւրուհը թօքտան 300 վէ Զէյթին Պրունը ֆապրիգասը տէօ. քիմխանէ ճիւրուհը 700 վէ սարը թէնէքէ ճիւրուհը 410 ատտ եիւզիւք Օսմանը՝ալթունընտ չըգմըշ օլտուղընտան, վէ 97 սէնէ. սի չուպաթընը՝ն 25ինճի բէնճշէն. պահ կիւնիւնտէն իթիպարէն 98 սէնէսի մարտընը՝ն իւչիւնճիւ չար. չէնպահ կիւնիւնէ գատար զամ վէրէնկերին զամմըրը գապուլ օ. լունաճաղը կիպի, մէզքիւր չար. չէնպահ կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէրէք, իրթէսի եանի գիքը օ. ունան մարտըն Հինճի կիւնիւ տախի 100տէ 5 զամմը գապուլ օ. լունաճաղընտան, օլ վէճճէլէ իշթի. բալարընա թալիպ օլանլարը՝ն թա. ռիխը իլանտէն չարշենպահ կիւ. նիւնիւն սաաթ 10ընտ գատար թօբխանէի Ամիրէ մէճլիսինէ միւ. ըաճաաթ իլլէմէլերի իլան օլունուր։

20 շուպաթ 97 3—1

ԲԷՌ ԶՕԳ ՌԻՄԻՍՆԷՑԻ

ՄԻԻՔԷՏՏԷՐ ԻՏԷՆ

ՎԷԼՎԷԼԷԼԻ ԽԱՄԹԱԼԸԳ

Պու խամթալըգ ճիւզլի պիր միյտ պօղուզլուղու իլէ պաշլար, լաքին էկէր իսթիտատան միհիմէնկվէզ իսէ, նիհայէթ վիճուտըն հէր թարաֆընա վէ պաշ. լըճա տալաղա, գաբ. ճէյէրէ վէ միտէեէ վէ նիհա. եէթ պիթիւն էթ պէզզէրինէ սիրա. եէթ իտէր, վէ պու սուրէթլէ պու խամթալըղա միւպ. տեղ օլանլար միւտ տեղը էօմիւրլերինտէ մուզտարրպ օլուպ, էօլիմ անլերի պու իլսիրապտէն գուրթարը. էքսէրիա պու խամթալըգ էյի ֆարգ օլունմայըպ եանըլընը՝ր, լաքին շու սիվալլար խրատ օլունտուգտա, մէզքիւր խամթալըղա միպթէա օ. լուպ օլունմատըը անպալըը։ Թա. մամ իթիֆտէն սօնրա նէֆէս ալըպ վէրմէքտէ միշքիլ, զահմէթ վէ սըզնընը՝ր չէքէ՞ր մսինդ։ Տէրինտէն պիր աղրը վէ պու աղրը իլէ պէրապա. տամի պիր եօրուունլուգ տույա՞ըմսը. նը՝դ։ Կէօզլէր սարարը՞ր մը։ Սապահլարը տիշլէրտէ վէ տիշ էթլերինտէ գաթը՝ր, վէ եաբըկան պիր նէմլիք վէ աղրդ տատտըգլըը վա՞ր մը։ Տիկ բասը՞ մը տը։ Գապուզլարտա վէ սըրթտա աղրը տույա՞ըմսընդ։ Գարա ճէյէր պէօյիմիշ կիպի սաղ թարաֆընըդտա պիր թաղեիգ վա՞ր մը։ Գապըզլըգ վա՞ր մը։ Ուֆուգի պիր վաղիյէթտէ եանի պօյլու պայունա եաթմըշ օլուպ տա պիրտէն պիրէ գալգաղընընդտա, պիր նէվի պաշ տէօնմէք վէ կէօզլէր գամաշմագ կիպի էէլլէր օլո՞ր մը։ Իտարա աշ մը տը՝ր վէ բէ՞ք ըէնգլի տիր. իտարա թօբլանը՞ր մը։ Թամա. տան սօնրա՝ եէտտիրեգ տէրհալ էգզի՞ր մի վէ կէյիրմէքլէր կէլէ՞ր մի։ Սըդ սըդ եիւրէք չարբընթըսը վուգու պու. լո՞ւր մու։ Պիթիւն պու էմարէլէր պիրտէն կէլմէկդէր. լաքին պու տէհ. շէթլի խամթալըղըն թէրազգիսինէ կէօրէ, մէզքիւր էմարէլէր խամթայա բէյտէրբէյ եէղկէթ վէրիրլեր։ Էկէր պու խամթալըգ պիր միւտտէթ իմթիա. տատ իտէր իսէ գուրու վէ կէճգզա. տրճը՝ն պիր էօքսիւրիւք հասըլ օլուր, վէ պիր աղ սօնրա պու էօքսիւրիւքլէ պակամ տա կէլիր։ Խամթալըգ բէք իլէրի վարմըշ օլուղու թագտիրտէ, տերի եամէր վէ քիրլի կիպի պիր ըէնկ ալըր, էլլէր վէ սեաղլար սօղուր վէ նէմլէնիր։ Գարա ճէյէր իլէ տալաղ բէյտէրբէյ խամթալանընճա, ըզգը աղ. ըը մէյտանա չըգար վէ պէրմիւ. թատ իսրա օլունան թէտավի պու սօն աղրըլարա հիչ պիր թէէսիր իթմէդ։ Պու խամթալըգ ատի պիր մուալիճէ իլէ տէֆ օլունուր իսէ, իլք էմարէ. լէր կէօրիւլինճէ տէրհալ պիր տըգ. գաթը թամմէ իլէ թէտավի իթմէք բէք էհէմմ տիր, վէ էկէր խամթալըգ էյիճէ քէօքլէշմիշ իսէ, իրթակ աշբ. լընճայա վէ հազմ սպէթլերի տիւզէ. լինճէյէ գատար սաբլ իլաճա տէվամ իթմէլի տիր։ Պու խամթալըղա գա. բա հիչէր խամթալըղը նազարբլա պա. գըլըպ, պու տէհշէթլի իլլէթ ալէյ. հինտէ էն էմին վէ էն միէսսիր իլաճ «Մեյնէլէ՝ ղէֆ՞ոէ ղէրօզ» տըր. Պու պիր թէրթիպի նէպաթի օլուպ Ամերիգատա եաբըլը՝ր վէ Լօնտրատա Ֆարինկիքը՝ն Բատ է. Գ. Նօ. 21տէ Ս. Ճ. Ուիթ թարաֆընտան սարբլը՝ր։ Պու շիրօպ՝ տէպպէր հագիգիսինի վէ պիթթաղ խամթալըղը տա քէօքիւն. տէն տէֆ իտէր։

Սահիպ Ա. Ճ. ՈՒԻԹ

21 Ֆարթինկիքը՝ն Բատ Լօնտրա է.

Սթամպօլտա Եէնի Ճամի սօգաղընտա Մ. Տէլլա Սուանը՝ն էճզախանէսինտէ վէ Պէյօղլունուն ճատտէսինտէ Մ. Գանցիւգ պիրատէրլերինին ինկիլիզ էճզախանէսինտէ վէ Գալաթատա Եիւքսէք Գալաբրըմտա Մ. Վէ. լիցին էճզախանէսինտէ վէ պիլճիմէք տիր։

Թօրտան վէ բէրաքէնտէ միւպա. եէթի իչուն Գալաթատա Զալրթա գուրպինտէ Եիւքսէք Գալաբրըմտա Նօ. 93/7տէ Ուսմանի Ինկիլիզ Մաղազա. սընտա մէմուրը մախսուսը ԷՄՈՆՏ ԳԱՐՈՒԱՆԱ՝լա միւրաճաաթ իթմէլի տիր։

ԷՕՄԻՒՐ ՍԻԿՈՒՐԹԱՍԸՆԱ ՏԱՒՐ

ՎԻԷՆՆԱՆԸՆ ՄԻԼԼԷԹ ՊԱՆԳԱՍԸ

Իշպու պանգա էօմիւր սիկուրթասընտան մաատա, չօճուգլարը՝ն պէօյիւմէսինէ գատար պիր սէրմայէ բէյտա իթմէք իւզրէ ազչէ տախի գապուլ իտէր։

Պո՝ պանգա Ա՞ՐԻՒ՞ պոթէլնէ նէլՐԷՐԻՆԷՆ 1869 յո՞ԼԻ՞ 8 վէ Մա. ճարէնտ ՐԻճՈՐԷՐ ՆԷՐԷՐԻՆԷՆ 1870 օ՞ԿՏՈՄԲԵՐ 27 Բարէթէրէյէ վէ 747/640 նօմէրօ՞ԼԸ ԷՎ ԷՄՆԷՅՈՒ ՈՒԶ ԷՄՆԻ՞Ղ ՈՒԶ։

Մէզքիւր պանգա՝ ինսանը՝ն էօմրիանիւ մուայյէն իքրամիյէերէ վէ քեաֆֆէի չէրաթը մալիւմ իլէ սիկուրթա իտէր. եանի էօմրիանիւ սիկուրթայա գոյմագ իսթէյէն ատէմ կէրէք հէր նէ վագթ վէ ֆաթ ի. տէր իսէ, վէ կէրէք սիկուրթա միւտտէթինտէն սօնդրա սաղ գալը՝ր ի. սէ, պու պանգա օ ատէմին թային իթտիկի մըգտար մէպլաղը, վէ օրթագալը՝ն օլան սէրմայէլերի սիկուրթա իտէր։

Մէզքիւր պանգա՝ թալէպ օլունան թաղմինաթը, ասլա թէնգիհ վէ թէնգիլ իթմէքսիզին սէքիզ կիւն սօնդրա թէէճիյէթ բէրվէրէրէք գավահտինէ թէվֆիգէն, քէնտի միւշթէրիլէրինէ բէք միւ. սաիտ չարթար վագ էյլէր։

Տահա զիյատէ մալիւմաթ վէ թաֆսիլաթ ալմագ իչիւն Ա.Հէնցիտ բէք չօգ լիսանտա բիսալէլէր թէտարրեգ իթմիշ տիր։

Թէ՞ԼԷ՞Ի՞ Մ՞ԸՐ ԷԼԼԷ՞ ԴՈՒԼԸ՞ ՈՒԶԷՐԻ

Ա. ՀԷՖԹԷՐ

Գալաթատա Գարաքէօյտէ պօր. սանը՝ն գարշրսընտաքի տարիքէնին իքինճի գաթը՝նտա 13 նօմէրօլու օտատա։

Սթամպօլտա Գիւչիւք Եէնի խանտա Մ. Հէրմ. Ա. Հօլզթէյն վատէ. ոի կէլմիշ օլան հէր սիկուրթա պէտէլինի ախզ ու գապուլ իթմէյէ մէմուր տը։

ՍԻՆԱՊԵԱՆ ՎԻԶԵՆ ԷՖԷՆԴԻՆԻՆ

ԻՔԻ ԳԱԲՈՒԼՈՒ

ԷՖԶԱԽԱՆԷՍԻ

Ն՞. 32 ՀԱՄԻՏԻՅԷ ԹԻՒՐՊԷՍԻ ՃԱՏՏԷՍԻ Ն՞. 32

ԴԱՅԷԹ ՄԻԻՖԻՏ ՊԻՐ ԻԼԱՆ

Տէրսատէթտէ Պաղչէ գաբուսունտա Համիտյէ թիւրպէսի սըրասընտա վագը սլուպ, եիւզ սէնէյէ գարիպ պիր զէմանան պէրու Սինապեան սիսիլէսի թարաֆընտան իտարէ օլունարագ Տէրսատէթէ ֆէէնը սբէշա. ըինին մէրքէզի մէրթէպէսինէ կէթիրիլմիշ վէ էլեէվմ ֆէէնը մէզքիւրէ մէհարէթ ու պէհրէսի մուսէլլէմ օլան Սինապեան Վիշէն էֆէնտի եէ. տը իտարէսինէ ինթիգալ իթմիշ պուլունան Իքի ԳԱԲՈՒԼՈՒ նամը իլէ միշքեէհիր էշգախանէ՝ պուռնա զէմանտան պէրու էպնամ վարան հագ. գընտա սեպգաթ իտէն խրտէմաթընա պիր գաթ սահա գուվվէթ վերմէք իչիւն, պու քէրրէ խասսէթէն էմրօբանը՝ն էն զիյատ մէշհուր ֆապրիգա. լարընտան խալիս վէ թազէ նէվինտէն հէր ճընա էշգալար ճէլպ իթմիշ օլմաղլա, ֆէէնը մէզքիւրէտ տէսթրէս օլտուղու շու թէսհիլաթտան տո. լայը, քէնտի բազարլու միւշթէրիլէրինի եաբաճաղը մուալէճաթը՝ն կէրէք նէֆասէթ ու խալիսէթինէ վէ կէրէք ֆիյաթընա պիր գաթ տահա խըշ. նուտ իտէճէյինի իլան իտէր։

Պունտան պաղգա մէզքիւր ԻՔԻ ԳԱԲՈՒԼՈՒ էշգախանէտ, սաչլարտա պուլունան քէրքէլէրին տէֆի իչիւն Օ ՏԻՒ ՍԷՐԱՑ ԱՆԹԻԲԻԹԻՐԻՔ Վ. ՍԻՆԱՊԵԱՆ, վէ սուուպէթը համմ վէ զաաֆը մտտ վէ իլլը միզմի. նէտէն գալմըշ օլան զաաֆը պիւնեէ վէ ֆագրիլուտմ իլլէթլերի իչիւն ԷԼԻՔՍԻՐ ԹՕՆԻԳ ՖԷՊՐԻՖԻԳ ՏԷ Վ. ՍԻՆԱՊԵԱՆ նամբարը իլէ մու. մարիչ Սինապեան Վիշէն էֆէնտինին թէրթիպքէրտէսի օլան մուալէճաթ տախի ֆիյաթը մագթուէսիլէ ֆիրուխթ օլունտուղու կիպի, սաչլարան մուալէճէսի վէ պալըգ եաղընդն էն խալիս նէվի տախի պուլունտուղու խասսէթէն իլան գըլընը՝ր։

Զէյլ՝—Մէզքիւր էշգախանէ իտարէսի՝ պիր թազմ էշգախանէլէրին ԻՔԻ ԳԱԲՈՒԼՈՒ էշգախանէ կէօյա քէնտիլէրի օլտըը՝ղը պէյանը իլէ էշա. ռլեի իզթիալ իթմէք սախթէքեարլըղընտա պուլունտուգլարընը խասէր սըմըշ օլմաղլա, էշալինին պունա տրգգաթ իթմէլէրինի, վէ պունուն իչիւն քէնտի տիւքքանընընը՝ն միւթէատտիտ եէրէլէրինէ ԻՔԻ ԳԱԲՈՒԼՈՒ իպարէսինի նազ իթտիյինի իհմար իտէր։

ՍԱՐՐԱՖԻԹԷ

ԷՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 7 Մարտ.

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	100-3/16
Օսմ. էսհամը աչբլաը	11- 5/16
» » գաբանտը	11-
Իսթիգրազ 65	14-
» 69	12-
» 71	66-1/4
» 72	22-1/4
» 73	11- 3/8
Օսմանը պանգասը	19-1/8
Մըսըր ասլյուն. մալթա հրատ	65-1/8
» իմթիյազը	88-3/8
Բուսիա իսթիգրազը	83-5/8
Գամպիո Բարիզ 9 այ վատ	-

Փարիզ, 7 Մարտ.

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	84-10
» » 5 գբօնտուզ	116-80
Օսմ էսհամը աչբլաը	11-65
» » գաբանտը	11-75
Իսթիգրազ 65 Ֆր.	-
» 69	65-
» 73	57-
Մըսըր ֆօնտ. մալթա հրատ	328-75
Գրէսի Լիօնէ	810-
Օսմանը պանգասը	740-
Բուսիի չըմէնտըֆէրի	49-50
Իթալիա էսհամը	87-70
Գամպիո՝Լօնտրա 3 այ վատ	25-50

Վիէննա, 7 Մարտ.

Ահիո ֆիորին	-
Բուսիի չըմէնտըֆէրի	23-70

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհմ. ում. տիւն ագչ. գաբ.	12 25
Պու տապահ աչբլաը	12-50
Իսթիգ. 63 (Մաթթօն) 6 %, Ֆ.	70-
» 65 » 6 %, Ֆ.	69-
» 69 (Բինար) 6	62 50
» 72 (Գօն տիւ Թրէզօր)	22-
» 73 6 %, Ֆ.	58-
Բուսիի չըմէնտըֆէր 3	50-
Ագէէ ֆայիզի	09-
Բէբօր Ղրշ	-
Հէվալէսիզ »	10-

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	6-37
Սատապլ պանգասը	9-20
Սօսիէթէ ժէնէրալ	5-30
Թրամվայ	3-70

ԱԳՅԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշատն	Ղշ. Փ.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	108- 1
Մէթալիք »	206-
Պէշիք »	209-
Ակթըրգ »	126-20
Պագըր »	610-
Գայմէ »	825-
Ինկիլիզ լիրասը	110-14
Ֆրանսըզ ալթունու	87-28
Փոլ	90-08
Գրիվից ալթունու	51-25
Գարպոն գայմէսի	8-95